



Հայկական գիտահետազոտական հանգույց
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Մտեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

2252

241
P-51

1923

2010

B 2001

ԱՅԻՍԱՐՅԻ ՏԱԳՆԱՊԸ

ԻՆՉՈՒ

ԴԱՐՄԱՆԸ

Չարիքը ինչո՞ւ թոյլատրուած է
Ով Շինեց Սառանամ
Մարգարէութիւն եւ Անոր
Կատարումը
Աշխարհին վախճանը
Ամմանութիւն
Ո՞ր եմ նմջեցեալները
Փրկամք մը Ամենուն համար
Կատուած ինչո՞ւ Չմեռցնէր
Սառանամ

241

Բ-51

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԲ.ԳԻՐԶ
ՈՒՍԱՆՈՂԱՅ.ՄԻՈՒԹԻՒՆ
ՊՐՈՒԲԼԻՆ,ՆՈՒ ԵՕՐԶ

ԱՇԽԱՐՀԻ ՏԱԳՆԱՊԸ — ԻՆՉՈՒ՞
ԴԱՐՄԱՆԸ

Զարիքը ինչու՞ Թոյլատրուած է
էջ երեք

Ո՞վ Շինեց Սատանան
էջ Տասնըոթս

Աստուած ինչու՞ Չմեղցնէր Սատանան
էջ Քսան

Մարգարէութիւն եւ Անոր Կատարումը
էջ Քսանըերկու

Աշխարհին Վախճանը
էջ Քսանըվեց

Անմահութիւն
էջ երեսունըմէկ

Ու՞ր եւ ննջեցեալները
էջ Քառասունըմէկ

էջ Քառասունեօր
Փրկանք Մը Ամենուն Համար

Աշխարհի Տագնապը— ինչու՞
էջ Յիսունեօրը

Հրատարակիչը՝

ՄԻԶՍՉԳԱՅԻՆ ՍԲ՝ԳԻՐՔ ՈՒՍԱՆՈՂԱՑ ՄԻՈՒԹԻԻՆ
INTERNATIONAL BIBLE STUDENTS ASSOCIATION
18 CONCORD ST., BROOKLYN, N. Y., U. S. A.

2012

ՄԲ. ԳՐՈՑ ՆԻԹԵՐՈՒ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ ԻՆԸ ՃԱՌ

Ճ.Ֆ. ԲԸԹ-ՀԸՐՖՕՐՏԻ կողմանէ

Հեղինակ՝

«Աստուծոյ Բնաբր»

«Ապրողները Մեռելներու հետ կրնան խօսիլ»

«Ներկայիս Ապրող Մարդկութեան Միլիոնաւորներ
Բնաւ Պիտի Զմեռնիկ» Եւն., գրքերու:


(“World Distress” in Armenian)



53355-տի

1923ին՝

Հրատարակչական Իրաւունք
ՄԻՋԱԳՊՍՏԻՆ ՄԲ. ԳՐՈՒԹ ԲՐԱՆՏԻՆԻ ԵՎ ՍՈՒՅՐԱՆԻ
(Printed in U. S. A.)



39371-67

ԶԱՐԻՔԸ ԻՆՉՈՒԹ ԹՈՅԼԱՏՐՈՒԱԾ Է

Երկիրը տրտմութիւնով լեցուն է. եւ ամէն ոք
քիչ թէ շատ մարդկային անհասկացողութիւններ,
ցաւեր ու տկարութիւններ ունի: Ոճիրը ամէն երկրի
մէջ ընդհանրացած է. ատելութիւնը, չարամտու-
թիւնն ու չարակամութիւնը անսահմանօրէն ի յայտ
կուգան. եւ աստուածային կարգադրութիւնը նկա-
տի առնելու հրաւիրուող մէկու մը մտքին մէջ յա-
ճախ հետեւեալ հարցումը կուգայ. — արդար, ի-
մաստուն եւ սիրող Աստուած մը ինչո՞ւ կը թոյլա-
տրէ որ աշխարհի մէջ չարիք ըլլայ եւ այսքան եր-
կար ատեն ժողովուրդը չարչրկէ:

Զարիքը ան է որ դժբաղդութիւն յառաջ կը բե-
րէ. եւ ոեւէ բան որ ուղղակի կամ անուղղակի կեր-
պով տառապանք կը պատճառէ, կրնայ չարիք նկա-
տուիլ: Երբեմն կը հարցնեն. Աստուած ինչո՞ւ թոյլ
տուաւ որ Սատանան մեր նախածնողըը փորձէ եւ
անոնց օրինադանցութեան պատճառ ըլլայ: Նա այս
բոլոր նեղութիւնը՝ մարդուն անկումը, եւ հազա-
րաւոր տարիներէ ի վեր մարդկութեան վրայ եկող
տառապանքը չէ՞ր կրնար արգիլել: Ե՛հօվայի ամե-
նակարող ըլլալու իրողութեան անմիջական եզրա-
կացութիւնը սա է թէ Նա կրնար արգիլել, եթէ իր
իմաստութիւնը այդպէս հրամայէր: Ատիկա չընելը
բաւ է ապացուցանելու թէ Նա չարիքը իմաստուն
եւ բարի նպատակի մը համար թոյլատրած է: Երբ
որ Անոր մեծ ծրագրին վերջաւորութիւնը ըմբո-
նենք, այն ատեն որոշ կերպով պիտի տեսնենք իր
իմաստութիւնը՝ իր բոլոր թոյլատրութեանց մէջ,
եւ իր սէրը՝ մարդկութիւնը վերահաստատելու եւ
օրհնելու համար հայթայթուած կերպին մէջ:

ՉԱՐԻՔԻ ՄԻՋՈՅԱԻ ԿԱՐԵԼԻ՞ Է ՄԱՐԴԸ ԲԱՐԻ ԸՆՆԵԼ

Աստուած՝ առաջին մարդը մտաւորապէս, բարոյապէս ու Ֆիզիքապէս կատարեալ ստեղծեց: «ԱՍՏՈՒԾՈՅ ԾՐԱԳԻՐԸ» իր 167րդ. էջին վրայ այս նիւթը բացատրելով կ'ըսէ.

«Աստուած կարող էր մարդկութիւնը այնպէս մը ստեղծել, որ ուղիղն ու սխալը զանազանելու անկարող ըլլար, եւ կամ, կարող ըլլար միմիայն ուղիղը զանազանելու. սակայն սոսկա պարզապէս կենդանի մեքենայ մը ստեղծել պիտի նշանակեր եւ ոչ թէ իր Արարիչին մտաւորական պատկերը: Կամ թէ՛ կրնար մարդը կատարեալ ու ազատ կամքով ստեղծել, ինչպէս որ ըրաւ, ու պաշտպանել զայն Սատանային փորձութենէն:»

Ուրիշ ուեւէ կերպով կարելի չէ մարդը յաւիտեանական երջանկութեան առաջնորդել: Նա՛ ազատ ըլլալու է իր կամքը գործադրելու մէջ. եւ սորվելու է զայն աստուածային կամաց համաձայն գործածել. եւ եթէ կ'ուզէ կատարեալ երջանկութիւն ունենալ, պէտք է որ այդ աստուածային կամքը կամաւորապէս գործադրէ:

Աստուած ամէն բան իր հաճոյքին համար ըստեղծեց: (Յայտ. Դ. 11) Աստուած անօրէնութեան չի հաճիր: (Մաղմոս Ե. 4) Ուրիշ կերպ մը չկայ, ուրեմն, որով Նա չարութեան աղետալից հետեւանքը եւ բարութեան լաւ արդասիքը այսչափ լաւ կերպով կրնայ սորվեցնել իր հպատակներուն, բացի թոյլատրելէ որ անոնք այս բաները փորձառութեամբ հասկնան: Եհովա՛ մարդը միւս բոլոր երկրային արարածներէն զերիվեր ստեղծեց, եւ զանկաւ բարին ու չարը զանազանելու բարոյական զգացումով օժտեց: Եթէ մարդը չար ազդեցութեանց դէմ պաշտպանուէր ու պահպանուէր, եւ իր փորձառութիւնը միայն բարիին սահմանափակուէր, այն ատեն՝ նա չարին աղէտալի ազդեցութեանց մասին փորձառութեամբ ստացուած դիտութիւն մը բնաւ պիտի չունենար. հապա՛ հարկ պիտի ըլլար որ մարդը շարունակ պաշտպանուի, որը իր բարո-

յական ազատ կամքը ոչնչացուցած պիտի ըլլար: Ադամին ունեցած բարոյական զգացումը, բարին ու չարը զանազանելու զօրութիւնը, եւ այս զգացումը գործածելու ազատութիւնը՝ կարեւոր էին զինքը Տէրոջը պատկերին պէս ընելու մէջ:

ՉԱՐԻՔԻ ԹՈՅԼԱՏՐՈՒԹԵԱՆ ՄԷՋ՝ ԱՍՏՈՒԾՈՅ ՆՊԱՏԱԿԸ

Աստուծոյ յայտնած ծրագրէն որոշ է որ Նա կանխատեսեց՝ թէ չարիքին հետ ստացած գործնական փորձառութիւնը, մարդուն համար ամենալաւ, ամենաապահով եւ ամենատեսական դաս մը պիտի ըլլար: Ասոր համար Աստուած չարգիլեց՝ այլ թոյլատրեց մարդուն որ չարիքին հետ շփում ունենայ: Թէեւ Աստուած մարդը կազմով կատարեալ ստեղծեց, բայց նա փորձառութիւն չունէր. եւ փորձառութիւն ձեռք բերելու համար մէկը պէտք է որ մասնաւոր պարագաներու մէջէն անցնի: Սբ. Գիրքը կը տեղեկացնէ մեզ թէ՛ երբոր չարիքը իր աղէտալի ազդեցութեանց մասին մարդուն լման եւ կատարեալ դաս մը տալու չափ թոյլատրուի, այլեւս պիտի դադրի գործունէութենէ. ինչու որ Աստուծոյ բոլոր հպատակները կամաւորապէս Իրեն պիտի հրնազանդին եւ սիրոյ եւ արդարութեան պիտի հետեւին:— Ա. Կորնթ. ԺԵ. 25, 26, Եբրայեցւոց Բ. 14:

ՄԱՐԴԸ ԻՆՉՈՒ՞ ՏԱՌԱՊԻ ԱՂԱՄԻ ՄԵՂՔԻՆ ՀԱՄԱՐ

Բայց մէկը կրնայ հարցնել. եթէ Տէրը թոյլատրեց որ չարիքը մէկ մարդու՝ Ադամի վրայ գայ, ինչու՞ թողուց որ անոր ազդեցութիւնը հազարաւոր տարիներէ իվեր իր սերունդն ալ զգայ: Երբոր Աստուծոյ ծրագիրը ըմբռնենք, այդ մասին Անոր խնայողութիւնը եւ զինքը զրդող իմաստութիւնն ու սէրը կրնանք տեսնել: Ադամ Եղեմի մէջ կատարեալ եղած ատենը փորձի ենթարկուեցաւ. եւ այդ վիճա-

կին մէջ զաւակներ չծնաւ: Նա օրինազանց ըլլալէ եւ մահուան դատապարտուելով Եղեմէ վնասուելէ վերջ զաւակներ ծնաւ, որոնք երկրի վրայ ծնան ու ապրեցան: Աստուծոյ կարգադրութեամբը այս դատապարտութիւնը Ադամի ամբողջ սերունդին ազդեց, որպէսզի մէկ փրկագինը բոլոր մարդոց օգտէ: Մեղքի պատճառաւ անկատար ըլլալով, Ադամ միայն անկատար զաւակներ կրնար ծնիլ: Սաղմոսերդու կ'ըսէ. «Ահա ես անօրէնութիւնով ծնայ, ու իմ մայրս մեղքով ծնաւ զիս:» (Սաղմոս ԾԱ.5) «Վասնզի ինչպէս որ մէկ մարդէ մը մեղքը աշխարհք մը տաւ, եւ ան մեղքէն մահը, եւ այնպէս ամէն մարդոց վրայ տարածուեցաւ մահը, քանզի ամէնքը մեղանչեցին:» (Հռոմմայեցւոց Ե.12) Աստուած մարդկութեան փրկութիւնը ուրիշ կատարեալ մէկու մը զոհադործութեամբ հայթայթեց: Եթէ Ադամի օրինազանցութենէն յառաջ եկող դատավճիռը միայն իրեն ազդէր, ու ատկէ յետոյ՝ եթէ երբէք Ադամ կեանք ստանար, նա ուրիշ կատարեալ էակի մը զոհադործութեամբ պէտք էր գնուէր, եւ իր սերունդէն կեանք ստացող իւրաքանչիւր անդամն ալ նմանապէս պէտք էր գնուէր: Եթէ ամէն մէկը առանձինն եւ զատ փորձի ենթարկուէր, այն ատեն ամէն մէկուն համար առանձինն եւ զատ փրկիչ մը կենալու էր: Հետեւաբար Աստուած ամէնը մէկ դատավճիռի տակ բերաւ, որպէսզի մէկ Փրկիչը կարող ըլլայ ամէնն ալ գնել:

Աշխարհի հաստատուելէն առաջ Եհովայի նպատակն էր՝ մարդը մահէն փրկել ու մեղքին աղէտալի հետեւանքներուն լման փորձառութիւն մը ունենալէն վերջ, կեանքի արդար ու անաչառ պատեհութիւն մը տալ անոր: Ու երբոր աշխարհը փորձի ենթարկուի, ան ատեն մեղքի եւ անոր արդիւնքներու մասին զիտակից պիտի ըլլայ. մինչդեռ Ադամ՝ իր առաջին փորձութեան ատեն այս փորձառու-

թիւնները չունէր: Կրնանք պատշաճօրէն ըսել թէ Ադամ օրինազանց եղած ատեն բոլոր չծնած մարդկութիւնը իր երանքին մէջ ունէր: Ուստի Տէրը՝ Ադամի հաւասար մէկուն կամաւոր մահովը կրնար, Ադամի եւ անոր բոլոր սերունդին դէմ եղած դատավճիռը գոհացնել: Տէրը Մարգարէին միջոցաւ հետեւեալ խոստումը ըրաւ. «Չանոնք գերեզմանի ձեռքէն պիտի փրկեմ, զանոնք մահուանէ պիտի ազատեմ. քու ժանտախտդ ու՞ր է, ո՞վ մահ, քու աւերումդ ու՞ր է, ո՞վ գերեզման. իմ աչքերէս զղջումը պիտի ծածկուի:» (Ովսեայ ԺԳ. 14) Այս փրկութիւնը գործադրելու միակ կերպը կատարեալ մարդու մը մահն էր, եւ ամբողջ աշխարհի մէջ կատարեալ մէկը չկար: «Մէկը բնաւ չի կրնար փրկել իր եղբայրը, ոչ ալ անոր փրկանքը Աստուծոյ հատուցանել:»— Սաղմոս ԽԹ. 7:

Ան ատեն էր որ Յիսուս հոգեւոր մակարդակէն մարդկայինին փոխանձուելով իբրեւ մարդ ծնաւ, բայց ոչ թէ Ադամի սերունդին ռեէ մէկուն երանքէն: Երբոր նա չափահաս եղաւ, մտաւորապէս, բարոյապէս ու Ֆիզիքապէս կատարեալ եւ Ադամի ցեղին սպականութենէն բոլորովին զերծ էր, եւ Եղեմի մէջ մեղանչելէն առաջ կատարեալ մարդ Ադամի ճիշդ նմանն էր: Յիսուս՝ մասնաւորապէս մարդկութիւնը փրկելու նպատակով եկած էր, ինչպէս ինք կ'ըսէ. «Որդին մարդոյ չեկաւ սպասաւորութիւն ընդունելու, հապա սպասաւորութիւն ընելու, եւ իր կեանքը շատերուն համար փրկանք տալու:» «Ես եկայ որ կեանք ունենան, եւ ալ աւելի ունենան:»— Մատթ. Ի. 28, Յովհաննու Ժ. 10:

ԶԱՐԻՔԻՆ ՎԱԽՃԱՆԸ— ԵՐԿԻՐԸ ԲՆԱԿՉՈՒԹԵԱՄԲ ԼԵՑՈՒՆԵԼԷ ՎԵՐՋ

Այսքան երկար տարիներու մեղաց ու մահուայ իշխանութեան թոյլտուութիւնը բաւականաչափ ժամանակ հայթայթեց որ մարդկային կատարեալ

վիճակներու վերահաստատութեան ժամանակ՝ երկիրը լեցնելու չափ անհատներ ծնին. եւ առաջ ժամանակ ու պատահութիւն հայթայթեց որ չափահասները մեղքին աղէտալի հետեւանքներուն փորձառու ըլլան: Բոլոր մանկութեան մէջ մենտողները իրենց փորձառութիւնը Բրիստոսի հազար-տարուայ իշխանութեան ժամանակ ստանալով հետզհետէ կատարելութեան պիտի բարձրացունին: Անոնք իրենց փորձառութենէն իզատ, ուրիշներուն պատահածը եւ անոնց վրայ ձգած աղղեցութիւնները տեսնելով գիտութիւն պիտի ստանան: Յիսուսի մահը ամէնուն օգտին համար էր: Գրուած է. «Յիսուսը փառքով ու պատուով պսակուած կը տեսնենք՝ որ հրեշտակներէն քիչ մը վար եղած էր մահուն չարանքին համար, որ Աստուծոյ շնորհքովը ամենուն համար մահ ճաշակէ:» (Երբայեցեոց Բ. 9)

Այսպէսով կը տեսնենք թէ Աստուծոյ նպատակն էր որ Յիսուսի մահն ու յարութիւնը ամբողջ մարդկային ընտանիքը— Ադամը եւ իր բոլոր սերունդը փրկելու համար բաւարար գին մը հայթայթէր: Ասիկա Սբ. Պօղոսի յայտարարութեան հետ համաձայն է. «Ան է աղէկը ու ընդունելին մեր Փրկիչ Աստուծոյն առջեւ. որ կ'ուզէ թէ ամէն մարդիկ փրկուին եւ ճշմարտութիւնը ճանչնալու գան: Քանզի մէկ Աստուած մը կայ, ու մէկ միջնորդ մը Աստուծոյ ու մարդոց մէջտեղ, Բրիստոս Յիսուս մարդը որ իր անձը ամենուն տեղը փրկանք տուաւ իր տեսին վկայութիւն ըլլալու:» (Ա.Տիմ. Բ. 3-6) Այս տեղ տրուած կարգին համեմատ՝ ամբողջ մարդկութիւնը նախ Յիսուսի մահով ու Անոր զոհարարութեան արժանիքին՝ Աստուածային Սրբարութեան ատեանին ներկայացուելովը Ադամական անձքէն պիտի ազատուին, եւ յետոյ ճշմարտութիւնը ճանչնալու պիտի գան ու կեանքի արդար եւ անաչառ պատահութիւն մը պիտի ստանան:

ԵՍՍ ԲԻԶԵՐ ԵՐԿԻՆԻ Կ'ԵՐԹԱՆ

Եհովայի չարիքը թոյլատրելուն ուրիշ մէկ պատճառն ալ սա էր որ անիկա մարդկութեան մէջէն ՆՈՐ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ մը զարգացնելու պատահութիւնը հայթայթեց, որը Աստուծոյ բոլոր ստեղծագործութեանց բարձրագոյնն ու գերագոյնը պիտի ըլլայ: Այս նոր ստեղծագործութեան գլուխը Յիսուս է. եկեղեցին իր մարմնոյն անդամները կը կազմէ. եւ ասոնք նոյն փառաց հաղորդ ըլլալով Եհովայի ձեռքին մէջ միջոց մը պիտի ըլլան բոլոր մարդկային ընտանիքին վերահաստատութեան օրհնութիւններ մատուցանելու: Երկնաւոր Հօրը հաճելի թուած է որ այս նոր ստեղծագործութիւնը չարչարանքի միջոցաւ զարգանայ: (Եբր. Բ. 10, 11)

Յիսուս փառաց արքունիքը ձգեց, ուր մեծ Եհովա Աստուծոյ ընկերակցութեամբ գերագոյն երջանկութիւն կը վայելէր: Նա մարմին եղաւ ու մարդոց մէջ բնակեցաւ: Նա մատաղատունիկ պէս բուսաւ ու կատարել կազմով գեղեցիկ արարած մըն էր: Երեսունըրեք ու կէս տարի նա մեղաւորներու հետ ընկերակցեցաւ: Նա մաքսաւորներու եւ մեղաւորներու հետ հաց ուտելը չմերժեց. անոնց հետ չիման եկաւ, որովհետեւ անոնք Ադամի ցեղին անդամներն էին, եւ երկրի վրայ իր փորձառութեան նպատակներէն մին էր՝ մարդկութեան վրայ մեղքին բերած տառապանքին ծանօթանալ, որպէսզի դատաստանի ատեն, երբ մարդկութեան վերահաստատութեան գործին սկսի, անոնց հանդէպ համակրութեամբ լեցուած ըլլայ: Մարդարէն իր մասին կ'ըսէ. «Անիկա մեր մեղքերուն համար վիրաւորուեցաւ, եւ մեր անօրէնութիւններուն համար ծեծուեցաւ, մեր խաղաղութեան պատիժը անոր վրայ եղաւ, եւ անոր վէրքերովը մենք բժշկուեցանք: Ամէնքս ոչխարներու պէս մոլորեցանք, ամէն մէկերնիս իր ճամբուն դարձաւ, եւ Տէրը մեր ամենուն անօրէնութիւնը ա-

նոր վրայ դրաւ» (Եսայեայ ԾԳ. 5-7)— այս բոլորը կրեց որպէսզի Իր փառաւոր իշխանութեան ժամանակ մարդկութեան հետ պատշաճօրէն վարուելու համար սլատրաստուի:

Երկնաւոր Հօրը հաճելի թուած է որ Քրիստոսի մարմնոյն անդամները տառապալից փորձառութիւններով զարգանան, եւ անոր համար Սբ Պողոս կ'ըսէ. «Թէ որ համբերենք, անոր հետն ալ պիտի թագաւորենք:» (Բ. Տիմ. Բ. 12) Եւ դարձեալ նա կ'ըսէ թէ մենք Քրիստոս Յիսուսի հետ ժառանգակիցներ ենք, «եթէ Իր չարչարանացը կցորդ ըլլանք իր փառացն ալ հաղորդ կ'ըլլանք:» (Հռովմ. Ը. 16, 17) Այս նոր ստեղծագործութիւնը երբոր լրանայ ու փառաւորուի, անիկա Տէրօջը մասնաւոր պարծանքը եւ ուրախութիւնը պիտի ըլլայ: Սբ. Գիւրգը այս նոր ստեղծագործութեան մասին Սիօն ըսելով կը խօսի, որուն համար Սաղմոսերգուն գրեց. «Ինչու որ Տէրը Սիօնը ընտրեց, եւ զանիկա իրեն բնակութեան համար ուզեց:» (Սաղ. ՃԼԲ. 13) Ուրիշ խօսքով, նոր ստեղծագործութիւնը Աստուծոյ եւ մարդոց միջեւ՝ միութեան վայրը պիտի ըլլայ: Անիկա պիտի կազմէ մեծ Միջնորդը, Քահանան եւ Թագաւորը, որուն Գլուխն ու Գլխաւորը Յիսուս է: Անիկա Աստուծոյ եւ մարդոց ներկայացուցիչը ըլլալով, Աստուծոյ եւ մարդոց միջեւ միջնորդութիւն պիտի ընէ, ու մարդիկ Եհովայի հետ ներդաշնակութեան պիտի բերէ: Երկնային բնակարանով եւ Տէրօջը հետ յաւիտենական փառքով վարձատրուող դասակարգը աս է:— Յայտնութեան Բ. 10:

ԱՇԵԱՐՀ ԵԿՈՂ ԱՄԻՆ ՄԷԿԸ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ ՊԵՏԻ ՍՈՐՎԻ

«Սիօնէն՝ գեղեցկութեան կատարելութենէն Աստուած փայլեցաւ:» (Սաղ. Ծ. 2) Ուստի այս Սիօն դասակարգը, կամ նոր ստեղծագործութիւնը որուն գլխաւորը Յիսուս է, ժողովուրդին ճշմար-

տութիւնը պիտի սորվեցնէ. նախ՝ թագաւորութեան հաստատուելու ատեն երկրի վրայ ապրողներուն: Անոնք պիտի սորվին թէ ի՞նչ ուտելու են եւ ի՞նչ հագնելու են, ի՞նչպէս շարժելու եւ ի՞նչպէս խորհելու են, եւ ամէն բանէ վեր արդարութեան սկզբունքներն ու օրէնքները պիտի սորվին. եւ չարիքին հետ այսքան երկար ժամանակ փորձառութիւն ունենալէ վերջ, անոնք որ անօրէնութիւնը կ'ատեն ու արդարութիւնը կը սիրեն, վերահաստատութեան միջոցաւ աստիճանաբար մարմնի, մտքի եւ սրտի կատարելութեան պիտի բարձրացուին: Եւ այս վերահաստատութեան ընթացքը հազար տարի պիտի տեւէ, այսինքն՝ Մեսիայի իշխանութեան շրջանին, Ադամ եւ իր ցեղին իւրաքանչիւր անդամը նպաստաւոր պայմաններու տակ կեանքի արդար եւ անաչառ պատեհութիւն մը պիտի ունենայ: Այն ատեն պիտի յայտնուի թէ մահը մեծ թշնամի մը եղած է. Թէեւ մարդիկ մեռած էին, սակայն մեռելներէն ուրեք մէկը տանջարանի մէջ չէր: Փորձառութիւնը չահուած եւ կենաց օրհնութիւնները այլեւս եկած են. եւ վերահաստատուած մարդկութիւնը ասիկա տեսնելով՝ Աստուծոյ եւ անոր Քրիստոսին յաւիտեան փառք պիտի տան:

Ուրեմն, երեք նախնական պատճառներ կը տեսնենք որոնց համար Աստուած չարիքը Թոյլատրած է. (1) Չարագործութեան աղէտալի հետեւանքներու նկատմամբ մարդկութեան լման ու կատարեալ դաս մը տալ: (2) իրենց կենաց վերջնական պատեհութիւնը ստանալէ առաջ՝ փորձառութիւն ունեցող ժողովուրդով մը երկիրը լեցնելու չափ ժամանակ մը հայթայթել, (3) եւ նոր ստեղծագործութիւն մը զարդացնելու պատեհութիւն հայթայթել, որոնց միջոցաւ Տէր Եհովա օրհնութիւններ պիտի մատուցանէ մարդկութեան. ատկէ վերջը, անոնք Եհովայի պարծանքն ու փառքը պիտի ըլլան «Գալու

դարերուն մէջը (պիտի) ցուցնէ իր շնորհքին դերազանց մեծութիւնը՝ Քրիստոս Յիսուսով մեզի ցուցուած քաղցրութիւնովը:»— Յիսասցուց Բ. 7:

Ըստ փրկութեան մեծ ծրագրին եւ Քրիստոսի միջոցաւ դալիք ամէն բաներու վերահաստատութեան, կրնանք տեսնել թէ օրհնութիւնները չարիքին թոյլտուութեան արդիւնքն են, որը ուրիշ ոնեէ կերպով այսքան լիութեամբ պիտի չիրականանար: Ոչ միայն մարդիկ իրենց շահած փորձառութենէն եւ հրեշտակները մարդոց փորձառութիւնները դիտելով օգտուած պիտի ըլլան, հասցա նաև բոլորն ալ Աստուծոյ նկարագրին պիտի ծանօթանան, ինչպէս որ իր ծրագրին մէջ յայտնուած է: Այսպէս՝ անոնք իր նկարագրի կատարեալ հաւասարակշռութիւնը— իր իմաստութեան, արդարութեան, սիրոյ եւ գորութեան, ճշգրիտ ներդաշնակութեամբ գործելը պիտի տեսնեն:

ԱՇԽԱՐՀԻ ԴԱՏԱՍՏԱՆԸ ԵՎԱԾ Է

Բայց ի՞նչ է պատճառը պատերազմի, սովի, պայքարի եւ Պոլչէվիկութեան, եւ ուրիշ անպատմելի նախճիհներուն, որոնց՝ աշխարհի ժողովուրդը ականատեսը կ'ըլլայ ներկայիս: Համառօտ պատասխանով՝ պատճառը սա է. Աստուածաշունչին մէջ Սատանան «այս աշխարհի աստուածը» կոչուած է: (Բ. Կորնթ. Դ. 4) Նա դարերէ իվեր ազգերուն վրայ իշխած է: Սատանայի կայսրութեան եւ երկրի աղբերուն վրայ դատաստանի եւ վրէժխնդրութեան օրը Աստուած նախագուշակեց: Ներկայիս երկրի չար դրութեանց վրայ՝ Եհովայի վրէժխնդրութեան՝ դատաստանի օրուանը հասած ենք: Երկրի վրայ եղած այս նեղութիւնը մեծ ճգնաժամի մը կ'առաջնորդէ, որը վերահաստատութեան օրհնութիւնները սկսելէն անմիջապէս առաջ պէտք է տեղի ունենայ: Մարդկութիւնը՝ ներկայիս ճիշդ Յիսուսի նախադուշակած շրջանին մէջն է, երբ Հաղարամեայի

օրհնութիւնը դալէ ճիշդ առաջ՝ վերջին օրերու վիճակները տեղի պիտի ունենան: Առաջին աշխարհը մեծ ջրհեղեղով մը անցաւ: Ներկայ չար աշխարհն ալ նեղութեան մեծ ու կրակոտ ժամանակաշրջանի մը մէջէ կ'անցնի, եւ ասոր պիտի յաջորդէ նոր կարգ ու սարք մը, որոնց մէջ արդարութիւն կը բնակի:— Բ. Պետրոսի Գ. 13:

ԱՊԱԳԱՅ ԵՐԿԻՐԸ

Այս ժամանակի մասին «ԱՍՏՈՒԾՈՅ ԾՐԱԳԻՐԸ» ի 276րդ. էջին վրայ կը կարդանք.

«Վայրկեանի մը համար զոցէ աչքերը թշուառութեան, տառապանքի, անկումի եւ վիշտերու տեսարաններուն առջեւ՝ որոնք դեռ կը տիրապետեն մեզի՝ պատճառաւ. ու թու մտքի տեսողութեանը առջեւ պատկերացուր կատարեալ երկրին փառքը: Ուր ո՛չ մէկ մեղքի արատ պիտի խանդարէ մարդկային կատարեալ ընկերակա՛ն կազմին երջանկութիւնն ու հանդիսօր. ո՛չ մէկ դառն խորհուրդ եւ կամ անբարեխէր նայուածք կամ խօսք. ընդհակառակը, ամէն սրտէ բղխող սէրը միւս բոլոր սրտերուն մէջ արձագանք կը գտնէ, ու ամէն շարժում մարդասիրութիւն եւ դորով կ'արտայայտէ: Հոն այլեւս հիւանդութիւն պիտի չըլլայ, ո՛չ մէկ ցաւ կամ վիշտ, քայքայումի ո՛չ մէկ նշան— ոչ ալ նոյնիսկ այս տեսակ բաներու վախը: Երեւակայէ առողջութեան եւ մարդկային ձեւի ու դիմադրի գեղեցկութեան այն բոլոր համեմատական պատկերները, որոնք երբէք տեսած ես. յիշելով սակայն, թէ կատարեալ մարդկութիւնը անոնց բոլորէն ա՛լ աւելի գերազանց սիրունութիւն մը եւ հրապոյր մը պիտի ունենայ: Ներքին մաքրութիւնը ու մտաւոր եւ բարոյական կատարելութիւնը, պիտի գերազանցէ ու փառաւորէ ամէն լուսախայլ դիմադիմ: Այսպէս պիտի ըլլայ աշխարհի մարդկային ընկերութիւնը. ու կողոպտուած եւ խոչանդուած արտասուողներուն աչքերէն պիտի սրբուին դաւնութեան արցունքները, երբ այլեւս աւարտած է յարուսթեան գործը:»

Ո՞վ Շի՛նեց ՍԱՏԱՆԱՆ

«Արժանի ես՝ Տէր՝ փառք ու պատիւ եւ գորութիւն առնելու, ինչու որ ամէն բան դուն ստեղծեցիր, ու քու կամովնք եղան ու ստեղծուեցան:» Յայտ. Դ. 11:

ՔԱՆԻ որ Աստուածաշունչի մէջ կը կարդանք թէ Տէրը ստեղծեց ամէն բան եւ իր բոլոր գործերը կատարեալ են (Բ. Օրինաց ԼԲ. 4). եւ քանի որ գիտենք թէ Սատանան չար է, եւ վստահ ենք որ Աստուած չար մէկը չստեղծեք, ուրեմն կը հարցնենք. Ո՞վ ստեղծեց Սատանան:

Բոլոր գիտակից արարածները բարին ու չարը ընտրելու առանձնաշնորհը ունեցող ազատ կամքի տէր էակները ըլլալու են. եթէ ոչ՝ արարածը պարզապէս մեքենայ մը պիտի ըլլար որ իր ստեղծուած նպատակէն իզատ ուրիշ ոչինչ կրնայ ընել: Քանի որ ուղիղ կամ սխալ ընթացքին ընտրութիւնը արարածին ազատ կամքին կը թողուի, դիւրին է տեսնել թէ ի՞նչպէս արարած մը սկիզբէն կատարեալ՝ իսկ վերջէն չար ընթացք մը ընտրելով, կրնայ խիստ չար ըլլալ:

ԱՐՈՒՍԵԱԿԸ ՄԻՇՏ ՍԱՏԱՆԱՅ ԶԷՐ .

Ե՛հովայի ստեղծած զարմանալիօրէն գեղեցիկ արարածներէն մին էր Արուեսակը: Արուեսակը բոլոր պայծառ ու փայլուն մէկը, առաւօտեան աստղը կը նշանակէ: Ըստ Յորի արձանագրութեան՝ Աստուած երկրին հիմերը դրած ժամանակ Արուեսակը ներկայ էր, եւ մեծ Արարիչին դովաբանութեան մասկայ էր, եւ մեծ Արարիչին դովաբանութեան մասնակցեցաւ: (Յորայ ԼԸ. 7) Աստուծոյ մարդարէին նկարագրութեան նայելով նա խիստ սքանչելի եւ գեղեցիկ, ու փառաւոր տեսքով արարած մը ըլլալու էր: Մարդարէն կ'ըսէ. «Դուն Աստուծոյ դրախ-

տին՝ Եդեմի մէջ էիր, քու ծածկոցդ ամէն պատուական քարերն էին, սարդինն, տպազիոնն ու ադամանդ, ոսկեքար, եղէգնաքար եւ յասպիս, շափիւղայ, կարկեհան եւ դմրուխտ ու ոսկի. քու թրմբուկներուդ ու սրինգներուդ գործը քու ստեղծուած օրդ քեզի պատրաստուեցաւ: Դուն օծուած ու ծածկող քերովբէ մըն էիր, ու ես քեզ դրի. եւ դուն Աստուծոյ սուրբ լեռանը վրայ էիր, դուն հրեղէն քարերուն մէջ տեղուանքը կը շրջէիր: Դուն քու ճամբաներուդ մէջ կատարեալ էիր, քու ստեղծուած օրէդ մինչեւ այն օրը՝ որ քու վրադ անօրէնութիւն գտնուեցաւ:» — Եզեկիելի ԻԸ. 13-15:

ԱՐՈՒՍԵԱԿԸ ԵՐԲ ՍԱՏԱՆԱՅ ԵՂԱԻ

Ուստի կը տեսնենք թէ Արուեսակը կատարեալ ստեղծուած էր: Նա օծուած քերովբէ կոչուած է, որ ուրիշներու վրայ իշխանութիւն ունենալ ըսել է: Այս համարին մէջ անոր Եդեմի մէջ ըլլալը ըսուած է, ու աս եւ ուրիշ համարներ ցոյց կուտան թէ նա Ադամի ու Եւայի ստեղծուելով՝ Եդեմ դրուած ատեն, անոնց վրայ վերատեսուչ կարգուած էր: Աստուած Ադամը ստեղծած ատեն անոր տուաւ երկրին իշխելու առանձնաշնորհը: Թէեւ Արուեսակ խիստ մեծ ու գեղեցիկ էր բայց իշխանութիւն մը չունէր: Իշխանութիւն մը ունենալու փառասիրութիւնը ունէր սրտին մէջ, եւ որոշեց զայն ձեռք ձգել: Ասիկա դործադրելու համար, նա կանխամտածութեամբ սուտ խօսելով Եւան խաբեց: Եւային՝ նա իսկապէս ըսաւ թէ Ե՛հովա կը ջանար զինքը եւ իր ամուսինը տգիտութեան մէջ պահել: Իր նպատակը իրագործելու համար, Եդեմի դազաններէն մէկուն՝ օձին միջոցաւ գործեց. եւ այս դազանի միջոցաւ ըսաւ. «Ի՛րաւ Աստուած ըսա՞ւ թէ պարտէզին ամէն ծառէն պիտի չուտէք:» Եւայ պատասխանեց. «Պարտէզին ծառերուն պտուղէն կ'ուտենք. բայց պար-

տէղին մէջտեղը եղած ծառին պտուղէն՝ Աստուած ըսաւ. Անկէ մի՛ ուտէք, եւ անոր մի՛ գպչիք, որ չը մեռնիք:» Եւ ասոր պատասխանելով նա ըսաւ, «Չէ՛ թէ անշուշտ պիտի մեռնիք. քանզի Աստուած դիտէ թէ՛ ան օրը որ անկէ ուտէք, աչքերնիդ պիտի բացուի, եւ աստուածներու պէս պիտի ըլլաք՝ բարին ու չարը դիտնալով:»— Ծննդոց Գ. 1-5:

Փորձիչին բուն նպատակն էր Եւայի անհնազանդութեան պատճառ ըլլալ ու անոր միջոցաւ իր ամուսնոյն տիրել. եւ որովհետեւ Ադամ ու Եւայ երկիրը բնակչութեամբ լեցնելու համար զաւակներ արտադրելու զօրութիւնը ունէին, Արուսեակ մտադիր էր այս կերպով մարդկային ցեղին տիրանալ եւ իրեն յատուկ իշխանութիւն մը հիմնել: Ասիկա չար ընթացք մըն էր: Ասիկա Նհովայի դէմ անհնազանդութիւն ըսել էր. եւ այս պատճառաւ նա Աստուծոյ շնորհէն ինկաւ:

ՍՍՏԱՆԱՆ՝ ԵՐԿՐԻ ԻՇԽԱՆԸ

Մարգարէն զինքը եւ իր անկումը սապէս կը նկարագրէ. «Ո՛վ առտուանց ծագող Արուսեակ՝ ի՛նչպէս երկինքէն ինկար ու մինչեւ գետինը կործանեցար, դուն որ ազգերը նկուն կ'ընէիր: Դուն սրտիդ մէջ ըսած էիր, Երկինքը ելլեմ ու իմ աթոռս Աստուծոյ աստղերէն վեր բարձրացնեմ, եւ ժողովքի լեռը հիւսիսի քովերը բնակիմ. ամպերու բարձրութիւններուն վրայ ելլեմ, Բարձրելոյն նմանիմ: Բայց ահա դժօխքը կ'իջնես՝ զուրին խորունկ տեղուանքը:»— Եսայիայ ԺԴ. 12-15:

Յիսուս Արուսեակի համար ըսաւ. «Սատանան փայլակի պէս երկինքէն վար ինկած կը տեսնէի: (Ղուկասու Ժ. 18) Նա Աստուծոյ շնորհէն ինկաւ: Նա այլասերեցաւ ու իր անունը փոխուեցաւ. եւ ատկէ իվեր նա Սը. Գրոց մէջ կը կոչուի Իբրեւ վիշապ, առջի օձը, բանասարկուն եւ Սատանան:

ՉԱՐԻՔԸ ԻՆՉՈՒ՞ ԿԸ ՅԱԶՈՂԻ

Ուեկ արարածի մը՝ Նհովայի կողմանէ տրուած անունը մեծ նշանակութիւն ունի եւ մասնաւոր նպատակի համար է: Սատանայ բառը հակառակորդ ըսել է: Եղեմի մէջ նա Աստուծոյ հակառակորդն էր, եւ անկէ իվեր ալ ամէն արդար բանի հակառակած է: Երբոր մեր Տէրը երկրի վրայ էր, նա այլեւայլ միջոցներով Յիսուսի հակառակեցաւ, եւ ատկէ իվեր Յիսուսի հետեւորդներուն հակառակելով՝ անոնց հալածման պատճառ եղած է: Աստուած Ադամն ու Եւան Եղեմէն արտաքսած ատեն ըսաւ. «Քուկին ու կնկանը մէջտեղը, եւ ջու սերունդիդ ու անոր սերունդին մէջտեղը թշնամութիւն պիտի դնեմ. ան ջու գլուխդ պիտի ջախջախէ, եւ դուն անոր դարչապարը պիտի խայթես:» Եւ ատկէ վերջը Սատանան ու իր ներկայացուցիչները կամ սերունդը ամէն արդարութեան հետեւողները հալածեցին: Այստեղ՝ կնոջը սերունդը, Արբահամական ուխտէն յառաջ եկած սերունդը պատկերացուց՝ որ Քրիստոս է: (Գաղ. Գ. 16, 27, 29) Սատանան միշտ այս սերունդին հակառակած է, եւ ասիկա է պատճառը որ ճշմարիտ Քրիստոնեաները միշտ հալածուած են:

Օձ անունը խաբող կը նշանակէ. խաբէութիւնը միշտ Սատանային սիրած մեթոտներէն մին եղած է, զոր ժողովուրդին վրայ կը զործածէ: Նա նենգութեամբ ու խաբէութեամբ ժողովուրդին մտքերուն մէջ կեղծ վարդապետութիւններ մտցնելով զանոնք Աստուծոյ ճշմարիտ Սօսքին հանդէպ կուրացուցած է:— Բ. Կորնթացուց Գ. 3, 4:

Վիշապ բառը բզկտող ըսել է: Մարդարէններուն հալածանքին եւ սպաննութեան պատճառ եղողը Սատանան էր: Նա Փարիսեցիներու ձեռքով Յիսուսի հալածանքը դրդեց. եւ իր ջանքն է բզկտել ամէն ինչ որ արդար է:



Բանասարկու զրպարտող ըսել է: Սատանան Ե-
դեմի մէջ զԱստուած զրպարտեց. եւ ատկէ իվեր
Տէրոջը եւ իր հետեւորդներուն դէմ եղած ամէն չա-
րամիտ եւ զրպարտալից ամբաստանութիւնները այս
անօրէնէն դրդուած են: Յիսուս անոր մասին խօսե-
լով կ'ըսէ թէ՛ նա ստախօս մը եւ անոր հայրն է:—
Յովհաննու Ը. 44:

ԿԵՂԾ ԿՐՕՆՔՆԵՐԸ ԱՍՏՈՒԾՈՅ ՆԿԱՐԱԳԻՐԸ
ԿՂԱՐԱՏԱԻՈՐԵՆ

Աստուած Իսրայէլի մէջ ճշմարիտ կրօնքը հաս-
տատելով պատուիրեց որ զի՛նքը պաշտեն իբրեւ
ճշմարիտ Աստուածը: Հակառակորդ Սատանան
չրջակայ հեթանոս ազգերուն մէջ կեղծ կրօնքը
հաստատելով պատճառ եղաւ որ ժողովուրդը՝ զի՛նք,
պատկերներ եւ դեւեր պաշտեն. եւ բոլոր կեղծ
կրօնքները այս աղբիւրէն կը բղխին: Տէրը ճշմար-
իտ Քրիստոնէական կրօնքը հաստատեց, եւ Սա-
տանան ատկէ վերջը անօրէնութեան խորհուրդը՝
անհաւատ կրօնքը հաստատեց, որը կը հաւաստէ
զԱստուած պաշտել, ու միեւնոյն ատեն զԱնիկա եւ
Տէր Յիսուս Քրիստոսը սխալ կը ներկայացնէ: Ուս-
տի Աբ. Գիբբը կ'ապացուցանէ թէ Աստուած Սա-
տանան չստեղծեց: Անոր ստեղծածը Արուսեակն էր,
կատարեալ էակ մը որ վերջէն իր չար ընթացքին
պատճառաւ Սատանայ եղաւ:

ՍԱՏԱՆԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՂ ՀՐԵՇՏԱԿՆԵՐ

Ադամէն մինչեւ շրհեղեղ՝ Աստուած թոյլ տը-
ուաւ որ երկնից հրեշտակները վերահսկեն մարդոց
վրայ: Սատանան այս հրեշտակներէն շատերը մո-
լորեցուց, ու անոնց միջոցաւ մարդկային ցեղը ա-
պականելով, բոլորը անօրէնութեան տարաւ. եւ
երկրի վրայ անօրէնութիւնը այնքան սաստկացաւ
որ Նոյէ եւ իր ընտանիքէն զատ ամէնը ոճիրի եւ
չարագործութեան մէջ մխրճուած էին: Անոնց սըր-
տին խորհուրդներուն զաղափարները միայն չար

էին ամէն օր: Եհովա երկրի վրայ շրհեղեղ բերելով
բոլոր մարդկային սերունդը բնաջնջեց, բացի Նոյէ
եւ իր ընտանիքէն, որոնք Աստուծոյ առջեւ շնորհք
գտնելով տապանի մէջ աննուեցան: Սատանայի մո-
լորած այս չար հրեշտակները Աստուած զսպեց մին-
չեւ մեծ օրուան դատաստանը: (Յուդայի 6, Բ. Պետ.
Բ. 4) Չրհեղեղէն վերջը Տէրը Նոյի միջոցաւ դարձ-
եալ սկսաւ երկիրը բնակչութեամբ լեցնել. եւ յար-
մար ատենին Իսրայէլ ազգը կազմակերպեց իբրեւ
Աստուծոյ ընտրեալ ժողովուրդը: Սատանան միշտ
իրեն հակառակեցաւ:

Չրհեղեղէն իվեր այս չար ոգիներուն մեքենա-
յութիւնները բացատրելով՝ «ԹԱՏԵՐԱՆԿԱՐՔ ԸՍ-
ՏԵՂԾԱԳՈՐԾ ՈՒԹԵԱՆ ՊԱՏԿԵՐԱՏՐԱՄԻ» գիրքը,
Իր 17րդ. էջին մէջ կ'ըսէ.

«Անոնք խիստ հեռու տեղ մը չեն, կրակ հրահրելու գործով
զբաղած. ընդհակառակը, ըստ իրենց կարեացը՝ կը ջանան մօտ
ըլլալ մարդիութեան: Թոյլատրուած չըլլալով մարդկային
մարմնով մարմնանալու, անոնք կը ջանան յստակատեսներու
եւ վհուկներու միջոցաւ դիւահարել մարդիկ: Մարդիութիւ-
նը բոլորովին պիտի մերժէր զանոնք, եթէ անոնց իսկական
նկարագիրը զիտնար: Անոնք երբեմն իբր բարեկամներ կը ներ-
կայանան, հաղորդակցելով վհուկներու կամ կախարդներու
միջոցաւ:»

ՄԵՌԵԼՆԵՐԸ ԱՆՁՆԱԻՈՐՈՂՆԵՐ

Այս զսպուած չար հրեշտակները կամ չար ոգի-
ները որ ալ չէին թոյլատրուէր մարդոց մէջ մարմ-
նանալու, Սատանայի առաջնորդութեամբ եւ միջ-
նորդներու միջոցաւ երկրի վրայ իրենց հպատակող
մարդոց հետ յարաբերութիւն հաստատեցին: Տէրը
իր օրէնքին մէջ պատուիրեց որ Հրեաները այս չար
ոգիներու հետ յարաբերելու ջանացողներէն հեռու
կենան. եւ ըստ օրէնքի պատուէրին՝ անոնք բոլոր
ոգեհարց միջնորդները մահուան ենթարկելու էին:
Բայց Իսրայէլացիք կրկին ու կրկին փորձութեան
մէջ ինկան. եւ վերջապէս Սատանան իրենց տա-
պալման պատճառ եղաւ: Նա Իսրայէլի մարգարէ-

ները մեռցնել տուաւ: Եւ առկէ մինչեւ հիմա՝ Երկիրը լեցնող պատերազմներու, սովերու, նեղութեան ու կոխիւի պատճառը նա եղած է: (Տես՝ ՈՂԵՀԱՐՅՈՒԹԻՒՆԸ ՍԱՍԱՆԱՅԱԿԱՆ ԱՐՈՒԵՍ ՄԸՆ Է» առնուն գրքոյկը)

ԱՍՏՈՒԱԾ ԻՆՁՈՒԹ ԶՄԵՌՑՆԷՐ ՍԱՍԱՆԱՆ

Քանի որ Երկրի վրայ չարիքին հեղինակը եւ անօրէնութեան զրդիչը Սատանան է, Աստուած ինչու՞ կը թողու որ նա ապրի: Աստուած ինչու՞ չի մեռցնել Սատանան:

Հոս համառօտ պատասխան մը կուտանք: Աստուած որոշեց որ Իր գիտակից արարածներէն ամէն մէկը չարիքին աղէտալի ազդեցութեանց հետ փորձառութիւն ունենայ, եւ բարին ու չարը ընտրելու կարող ըլլայ: Նա Սատանային ոչնչացումը Երկար դարեր առաջ որոշած է, բայց այս վճիռին գործադրութիւնը յետաձգած է մինչեւ որ Երկիրը լեցնելու չափ մարդիկ յառաջ գան. եւ ասոնք մեղքին չար հետեւանքներուն հետ փորձառութիւն կ'ունենան, որպէսզի երբոր ճշմարտութիւնը լիովին ճանչնալու ու շիտակը ընելու լման պատահութիւն մը ունենան՝ արդարութիւնը ընտրեն ու ապրին: Աստուած իր իմաստութեամբը այս կերպը ընտրած է որ մարդկութեան սորվեցնէ թէ փառասիրութիւնը, շահախնդրութիւնն ու անիրաւութիւնը՝ ապականութեան կը տանի. իսկ խոնարհութեամբ Տէրոջը հնազանդիլը եւ արդարութեան հետեւիլը՝ բարձրացումի կ'առաջնորդէ:

Աստուած ուրիշ ուեէ կերպով չէր կրնար այս դասը կատարելապէս ցուցադրել քան թոյլատրել որ Սատանան իր անզգամ գործը յառաջ տանի: Աստուծոյ մեծ ծրագրին մէջ բաղդատութեան դրուած երկու անձնաւորութիւնները՝ Սատանան ու Տէր Յիսուսն են: Սատանան՝ Աստուծոյ իշխանութիւնը

յափշտակել խորհելով, ապականեցաւ, իր դէրժը կորսնցուց, չարիքին բուն իսկ մարմնացումը եղաւ, եւ այսպէսով ցոյց տուած է թէ բոլորովին ապականած նկարագիր մը անօրէնութեան մէջ ո՞րքան կըրնայ յառաջանալ. յարմար առեւինն նա պիտի բնաջնջուի:

ՍԱՍԱՆԱՆ ՀԱԶԱՐ ՏԱՐԻ ՊԻՏԻ ԿԱՇԿԱՆԴՈՒԻ

Նիւթը մանրամասնօրէն բացատրուած է ԴԻՏԱՐԱՆԻ 1923, Մարտ 15 թւին մէջ. 92րդ. էջէն հետեւեալ մէջբերումը կ'ընենք.

«Հաղարամեայ օրուան Երանութիւնները՝ որոնք նկարագրուած են Նոր Կտակարանի մարգարէութեանց մէջ՝ չէ կարելի լիովին դնահատել մինչեւ որ չ'ըմբռնենք այն կէտը թէ Սատանան՝ խարոզը, ի վերջոյ պիտի սանձուի, այլեւս պիտի չ'թոյլատրուի խարելու մարդկութիւնը: Անոր փոխարէն Հաղարամեայ Օրուան փառաւոր լոյսը, Արդարութեան արեգակը՝ Քրիստոս եւ Իր փառաւորուած Եկեղեցին, պիտի փայլին ցըրուելու համար խաւարն ու նախապաշարումը, եւ Աստուծային ճշմարտութեան լոյսը պիտի լուսաորէ մարդը աշխարհը, ու պատճառ պիտի ըլլայ Տէրոջը գիտութեամբը ողորդելու ամբողջ աշխարհը ինչպէս որ ջուրերը ձովը կը ծածկեն:»— Եսայիայ ԺԱ. 9:

ՍԱՍԱՆԱՆ ԵՒ ԻՐ ԳՈՒՄԱՐՏԱԿՆԵՐԸ ԲՆԱԶՆՋՈՒԱԾ— ԶԱՐԻՔԸ ՎԵՐՋԱՑԱԾ

Պօղոս Առաքեալ որոշապէս կ'ըսէ թէ Յիսուս մարմնի եւ արիւնի հաղորդ եղաւ որպէսզի իր մահովը փճացնէ անիկայ որ մահուան իշխանութիւնը ունէր, այսինքն Սատանան: (Եբր. Բ. 14) Իոյր մարդկային ընտանիքին բարին ու չարը գիտնալու եւ ուղիղ ճամբան ընտրելու լման պատահութիւն մը տրուելէն վերջը, չարիքին հեղինակը՝ Սատանան, եւ ամէն անոնք որ անարդարութեան մէջ կ'ուզեն անոր հետեւիլ, ամբողջովին եւ յաւիտենապէս պիտի բնաջնջուին: Ասոր մէջ կը տեսնենք Եհովայի բաղդատեսակ իմաստութիւնը, եւ Անոր գործալիք աէրը հանդէպ արդարութիւնը սիրողներուն:

ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆԶԸ մարգարէական խօսքերով լեցուն է: Աստուծո՛ր գրուած ժամանակ մարգարէական հասկնալի ըլլալուն համար՝ մութ սասցուածքներ կոչուած են: Մարգարէութիւնը կը նշանակէ գուշակել այն դէպքերը, որոնք կ'ակնկալուին ապագային պատահիլ: Երբոր այս դէպքերը պատահին ու արձանագրուին, զանոնք կատարուած մարգարէութիւն կամ պատմութիւն կը կոչենք:

Մարգարային ունէ միտք որոշապէս չի կրնար գիտնալ թէ ապագան ի՞նչ պիտի բերէ: Հետեւաբար պէտք է եղբակացնենք թէ մարգարէութիւնը Աստուծո՛ւմէ կուգայ եւ մարդուն դաստիարակութեան համար գրուած է որպէսզի Տէրոջը յարմար ատենին հասկցուի: Առաքեալը կ'ըսէ. «Ինչու որ մարգարէութիւն մը երբէք մարդոց կամքին պէս չտրուեցաւ, հապա Աստուծոյ սուրբ մարդիկը Սուրբ Հոգիէն շարժուած՝ խօսեցան:» (Բ.Պետրոսի Ա. 21) Արդարեւ այս մարգարէական խօսքերը խօսելու կամ արձանագրելու համար իբրեւ Տէրոջը թարգմանները կամ գրագիրները գործածուեցան:

Մարգարէութեանց՝ Եհովայէն գալը վճռական ապացոյց մըն է թէ ժամանակ մը պիտի գայ որ ապագայ մարգարէութիւնները կատարուին, ինչու որ մեծ իմաստուն Աբարիւնը՝ առանց նպատակի բան մը չըսեց: Այս մասին մեզ վստահեցնելու համար Եհովայի մի մարգարէին գրել տուաւ. «Իմ բերնէս ելած խօսքն ալ այնպէս պիտի ըլլայ ինձի պարսպ պիտի չգանա՛ն, հապա իմ կամքս պիտի կատարէ ու յաջողունայ, հապա իմ կամքս պիտի կատարէ ու յաջողունայ թամբի գործ զնէ ան բանը՝ որուն համար զանիկալ գրկեցի:» — Եսայիայ ԾԵ. 11:

ՄԱՐԳԱՐԵՆՈՒՄ ԸՍՄԱՇԵԱՐՀԱՅԻՆ ԴԵՊՔԵՐ

Այս կէտը բացատրելու համար մարգարէութեան ու անոնց կատարման մի քանի օրինակներ կուտանք: Աստուած իր սուրբ մարգարէին միջոցաւ մարդուն փրկութիւնը գուշակեց: (Ովսեայ ԺԳ. 14) Նա մարգարէացաւ թէ ան՝ աշխարհ գայիք Հոգորը, Հրեայ մը պիտի ըլլար: (Բ. Օրինաց ԺԸ. 15) Նա՛, Անոր ծննդի տեղը յատկորոշեց: (Միքիայ Ե. 2) Նա՛, գուշակեց թէ Անիկա Իր ժողովուրդին պիտի գայ. թէ անոնք՝ զԱնիկա պիտի չընդունին, հապա՛ պիտի նախատեն ու մերժեն. եւ թէ՛ նա՛ վշտաց տէր ու ցաւոց տեղեակ պիտի ըլլայ: (Եսայիայ ԾԳ. 1-3) Նա՛, գուշակեց Անոր յաղթական կերպով Երուսաղէմ մտնելը, եւ իբրեւ Թագաւոր՝ Ինքզինքը Հրեաներուն ներկայացնելը: (Չաբ. Թ. 9) Նա՛, գուշակեց Անոր մատնուիլը (Չաբ. ԺԱ. 12), եւ թէ՛ նա պիտի մեռնէր բայց ոչ թէ՛ Իրեն համար (Դանիելի Թ. 26). թէ Անոր մահուան համար արդարացի պատճառ մը պիտի չըլլար, սակայն Նա յանցաւորներուն հետ պիտի սեպուէր: (Եսայիայ ԾԳ. 8,9) Նա՛, գուշակեց թէ Անիկա բռնի կերպով պիտի մեռցուէր, բայց մարմնին մէկ ոսկորն ալ պիտի չկոտորուէր:

Սբ. Գրոց ամէն ուսանող զիտէ թէ Յիսուս՝ Տէր Եհովայի գրել տուած այս բոլոր մարգարէութիւնները կատարեց. թէ Մովսէս՝ Անոր մէկ պատկերն էր. թէ Յիսուս ծնունդով Հրեայ մըն էր. թէ գուշակուածին պէս, Նա Բեթլէհեմի մէջ ծնաւ. թէ՛ նա՛ Հրեաներուն եկաւ իբրեւ Թագաւոր, որը մասնաւորապէս Մատթէոսի ԻԱ. 1-9ի մէջ արձանագրուած է. թէ՛ նա՛՝ մերժուեցաւ ու խաչուեցաւ, եւ մարդուն փրկիչը եղաւ:»

ՀՐԵԱՆՆԵՐՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ՏԱՊԱՂՈՒՄԸ ԳՈՒՇԱԿՈՒՄԾ

Աստուած Մովսէսի միջոցաւ Իսրայէլ ազգին տապալումը գուշակեց: (Ղեւ. ԻԶ. 18, 31, 32) Դարձ-

ևալ Նա Իսրայէլի տապալումը Եղեկիէլ և Երեմիա մարգարէներուն միջոցաւ գուշակեց: Այս մարգարէութիւնները ճիշդ ժամանակին կատարուեցան ու Հրեաները Պաղեստինէն արտաքսուեցան:

Աստուած՝ մարգարէներուն միջոցաւ «վերջին ժամանակը» գուշակեց: Մանաւանդ Դանիէլի միջոցաւ ըսաւ. «Եւ դուն՝ ով Դանիէլ՝ սա խօսքերը գոյցէ՛, ու գիրքը կնքէ՛ մինչեւ վերջին ժամանակը. շատերը հոս հոն պիտի պտրտին, ու գիտութիւնը պիտի շատնայ:» (Դանիէլի Ժ. Բ. 4) Ներկայիս ապր կատարուիլը կը տեսնենք:

ՆԱՌԻՄ ՇՈԳԵԿԱՌՔԸ ԳՈՒՇԱԿԱԾ ԷՐ

Հետաքրքրական է գիտնալ թէ շատ մը դարեր առաջ Տէրը՝ Իր Նաում մարգարէին միջոցաւ շարժման մէջ եղող շողակառքի մը գուշակութիւնը և ևս նկարագրութիւնը տուաւ, ցոյց տալով թէ յարմարատենին ատիկա տեղի պիտի ունենար: Այս մարգարէութիւնը ներկայիս կատարուած է:— Տես Նաւաւ մայ Բ. 3-6:

Ներկայիս՝ երկրի բոլոր քաղաքակիրթ աղէտը կողմանէ գործածուած օբանաւը, Աստուծոյ մարգարէն շատ մը դարեր առաջ գուշակած էր: Աստուծոյ մարգարէն, նմանապէս հիմակուան բողոքեր կրկնի վրայ պատգամներ տարածող անթել հեռագիրն ալ շատ մը դարեր առաջ գուշակեց:— Եսայ Կ. 8, Յորայ ԼԸ. 35:

ՀԱՄԱՇԵԱՐ ՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ԹՈՒԱԿԱՆԸ՝ 1914Ը ԿԱՆԵԱԳՈՒՇԱԿՈՒԱԾ

Աստուածաշունչին մէջ ուրիշ կարգ մը մարգարէական խօսքեր կան, որոնցմէ շատերը ներկայիս կը կատարուին: Ասոնց մէջ կարեւորը Համաշխարհային Պատերազմն է, որուն 1914ին սկսիլը ՌԻՍՈՒՅԻՆՆԱՍԻՐՈՒԹԻՒՆՔ ՍԲ.ԳՐՈՅԻ «ԺԱՄԱՆԱԿԸ ՄՕՏ է»

Երկրորդ հատորին (1889ին գրուած) մէջ կանխատեսուած էր: 73, 79 և 89րդ. էջերէն մէջ կը բերենք.

«Աստուծոյ այլարանական թաղաւորութեան՝ Իսրայէլի թաղաւորութեան վերցուելն մինչեւ անոր հակատիպը՝ Աստուծոյ ճշմարիտ թաղաւորութեան ներածման ու հաստատման ժամանակը երկրորդ մարդկային պատմութեան շրջանը, մեր Տէրոջ կողմանէ «Հեքանոսաց ժամանակները» կոչուած են:

«Աստուածաշունչին սպացոյցը զօրաւոր ու որոշ է թէ «Հեքանոսաց ժամանակները» 2520 տարուայ շրջան մըն է, որ Բ.Ա. 606էն մինչեւ 1914 կը տեւէ:— Տես նաև ՆԵՐԿԱՅԻՍ ԱՊՐՈՂ ՄԱՐԳԱՐԻԹԵՆԷՆ ՄԻԼԻՈՒՆԻՍՏՈՐՆԵՐ ԲՆԱԻ ՊԵՏԻ ՉՄԵՆՆԻՆ զրբին 11-13 էջերը:

«Սբ. Գրոց մէջ ժամանակը այլարանական տարիի մը իմաստով գործածուած է:... Ուրեմն, ... եօթը ժամանակները 2520 տարուայ շրջան մը կ'ընէ:»

Աստուածաշունչը՝ գրուած ամենահիանալի, սակայն ամենէն քիչ հասկցուած գիրքն է: Բայց ներկայիս Սբ. Գրքը չհասկնալու համար իրաւացի պատճառ մը չկայ: Ամէն տուն Սբ. Գրքով ու Սբ. Գրոց մեկնութիւններով հայթայթուելու է: Բոլոր մանուկները՝ իրենց կարգալ սորվելու սկսած ժամանակէն քաջալերուելու են որ Աստուածաշունչը ուսումնասիրեն. որովհետեւ անոր մէջ յստակօրէն պարզուած է Աստուծոյ վերկութեան ծրագիրը՝ որ մարդկութեան կեանք, ատոյզութիւն ու երջանկութիւն պիտի բերէ, և այդ տեղեկութիւնը ստանալու համար ուրիշ ոեւէ միջոց չկայ: Մարգարէները գուշակեցին՝ Աստուածաշունչը անլի լաւ կերպով հասկնալու ժամանակը: Այդ ժամանակը եկած է: Միայն Աստուծոյ ճշմարտութեան խօսքին և Անոր՝ մարդկութիւնը օրհնելու միջոցներու գիտութեամբն է որ ներկայ օրուան շատ մը շարիքներուն դէմ կարելի է պաշտպանուիլ: ԱՍՏՈՒԾՈՅ ԾՐԱԳՐԻՆ, ԱՍՏՈՒԾՈՅ ՔՆԱՐԻՆ, և ՄԻՉԱԶԳԱՅԻՆ ՍԲ. ԳԻՐՔ ՌԻՍԱՆՂԱՅ ՄԻՈՒԹԵԱՆ հրատարակած շատ մը ուրիշ գրականութեանց բուն նպատակն է՝ օգնել ժողովուրդին որ Աստուծոյ Խօսքովը դաստիարակուին:

ԱՇԽԱՐՀԻՆ ՎԱՅՃԱՆԸ

Քրիստոնեաները աշխարհի վախճանին սպասեր են: Հրեաները ատկէ շատ առաջ ակնկալեցին որ աշխարհը վերջ պիտի գտնէ. որովհետեւ իրենց մարգարէները այդպէս ուսուցին: Շատեր սխալ կերպով սորված են թէ՛ երբոր աշխարհը վերջանայ՝ երկիրը եւ անոր մէջ գտնուած ամէն բաները պիտի այրին: Այսպիսի հաւատքի մը պատճառը Աստուծոյ Խօսքին ուսումնասիրութեան պակասն է: Անտրամաբանական կ'երեւնայ թէ Նոյի աշխարհի մեծ երկիր մը ստեղծէ եւ դայն կարգի դնէ, պարզապէս կործանելու համար: Եթէ այս մասին մէկը իր մտքին մէջ կասկած ունի, Տէրը իր մարգարէին միջոցաւ դայն կը փարատէ. «Քանզի այսպէս կ'ըսէ երկինքը ստեղծող Տէրը, ան Աստուածը որ երկիրը կազմեց, զանիկա շինեց եւ հաստատեց. զանիկա պարապ տեղը չստեղծեց, հապա բնակութեան համար կազմեց:» (Եսայեայ ԽԵ-18) «Երկիրը յաւիտեան կը մնայ:»— Ժողովողի Ա. 4:

ԱՇԽԱՐՀԸ ՊԻՏԻ ՎԵՐՋԱՆԱՅ ԵՒ ՈՉ ԹԷ ԵՐԿԻՐԸ

Ար. Գրոց մէջ աշխարհ բառով ընկերական կարգ ու սարքը ըսել ուզուած է, որը երբեմն քաղաքակիրթ աշխարհ կը կոչուի: Անիկա մարդուն պատկանող կարգ ու սարքին տեսանելի մասը կը նշանակէ, իր կառավարութեան մեթոտը եւն: Աստուածաշունչը երեք աշխարհներու մասին կը խօսի.— (1) Հին աշխարհը, որ ջրհեղեղով ապականած կորսուեցաւ (Բ. Պետ. Գ. 6). (2) ներկայ չար աշխարհը, որ նամանապէս պիտի կորսուի (Գաղ. Ա. 4, Բ. Պետ. Գ. 7). եւ (3) «գալիք աշխարհը»: (Եբր. Բ. 5) Առաջին աշխարհը կամ կարգ ու սարքը մարդուն ըս-

տեղծուելովը սկսաւ ու ջրհեղեղով վերջացաւ: Անոր վարիչները հրեշտակներն էին, ինչպէս Աբ. Գիրքը կ'ըսէ: Ջրհեղեղը վերջանալով երկրորդ աշխարհը սկսաւ: Ասիկա իրապէս չար աշխարհ մը եղած է, եւ դեռ է: Հրեաներուն հետաքրքրութեամբ սպասածը, եւ դարերէ իվեր Քրիստոնեաներուն ակնկալածը «ներկայ չար աշխարհին» վերջաւորութիւնն էր: «Դալիք աշխարհը,» «որուն մէջ արդարութիւն կը բնակի,» ան կարգ ու սարքն է որուն մէջ Մեսիան արդարութեամբ կ'իջևէ:— Եսայեայ ԽԵ. 17, Բ. Պետրոսի Գ. 13:

Քրիստոսի թագաւորութեան «ներկայ չար աշխարհէն» չըլլալու մասին՝ Նա ունէ մէկուն մտքին մէջ կասկած չթողուց. որովհետեւ Պիղատոսի առջեւ կեցած ժամանակ ըսաւ. «Իմ թագաւորութիւնս այս աշխարհէն չէ:» Դարձեալ Նա՝ Սատանան «այս աշխարհի իշխանը» կը կոչէ. եւ Պողոս Առաքեալ Սատանային կ'ակնարկէ իբր «այս աշխարհի աստուածը:»

Ներկայ չար աշխարհի տեւողութեան, անկեղծ մարդիկ ջանացած են երկրի վրայ արդար կառավարութիւն մը հաստատել, ու շատոնց իվեր մարդուն ցանկացած բանը՝ այսինքն՝ կեանք, ազատութիւն եւ երջանկութիւն բերել: Այս աշխարհի մէջ շատ մը բարի բաներ եղած է. որովհետեւ շատ մը մարդիկ արդարութեան ու ճշմարտութեան համար աշխատած են: Բայց եւ այնպէս չարիքը տիրած է: Այս ժամանակաշրջանին հպարտները յաջողած են, եւ զօրութիւնը իրաւունք ըրած են:—Մաղաք. Գ. 15:

Հրեաները ներկայ չար աշխարհին վերջաւորութեամբ հետաքրքրուած էին, որովհետեւ կ'ակնկալէին որ այն ատեն Մեսիայի թագաւորութիւնը պիտի հաստատուի եւ ժողովուրդը օրհնուի: Քրիստոնեաներն ալ անոր սպասած են, որովհետեւ Յիսուս իրենց աղօթել սորվեցուց. «Բու թագաւորու-

Թիւնդ գայ. չու կամբդ ըլլայ, ինչպէս որ երկինքը՝ անանկ ալ երկրիս վրայ:»— Մատթէոսի 2. 10:

Մեր Տէրը աշակերտները իրեն մօտենալով ըսին. «Ըսէ՛ մեզի՛՝ ե՞րբ պիտի ըլլան ատ բաները. եւ չու գալտեանդ ու աշխարհիս վերջին նշանը ի՞նչ պիտի ըլլայ:» (Մատթ. ԻԴ. 3) Յիսուս այս հարցումին մարգարէական լեզուով պատասխանեց— այսինքն՝ իր պատասխանով գուշակեց թէ ի՞նչ պիտի պատահի աշխարհի վերջաւորութեան. եւ այս պատճառաւ իր պատասխանը՝ ներկայ դէպքերու լոյսովը մասնաւորապէս հետաքրքրական է: Իր պատասխանը նկատողութեան առնելէ առաջ, համառօտիւ Աստուծոյ մարգարէական խօսքերուն ժամանակագրական կէտերէն ոմանք նկատի առնենք, ցուցնելու համար թէ աշխարհի վերջը ե՛րբ կրնայ ակնկալուիլ:

ՄԱՐԳԱՐԷԱԿԱՆ ԹՈՒԱԿԱՆՆԵՐՈՒ— ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒ, ՏԱՐԻՆԵՐՈՒ, ԵՒՆ., ԲԱՆԱԼԻՆ

Հրեաները Աստուծոյ այլաբանական ժողովուրդն էին. այսինքն՝ նա այդ ժողովուրդը ընտրեց ու իբրեւ ազգ կազմակերպեց, անոնց տուաւ Իր օրէնքը, եւ զանոնք ապագայ դէպքեր պատկերացրնելու համար գործածեց: (Եբր. Ժ. 1, Ա. Կորնթ. Ժ. 11) Որովհետեւ Հրեաները դրժեցին իր օրէնքը, Աստուած կրկին ու կրկին ըսաւ թէ՛ զանոնք պիտի մերժէ եւ պիտի թոյլատրէ որ Հեթանոսները զիրենք դերի տանին ու աշխարհակալ կայսրութիւն մը հաստատեն. եւ թէ ատկէ վերջը՝ իրենց պատիժը եօթը խորհրդաբանական ժամանակաշրջան պիտի տեւէ: Այս եօթը խորհրդաբանական ժամանակները եւ ատոնց քանի տարի ըլլալը «ՆԵՐԿԱՅԻՍ ԱՊՐՈՂ ՄԱՐԴԿՈՒԹԵՆԷՆ ՄԻԼԻՈՆԱՒՈՐՆԵՐ ԲՆԱԻ ՊԻՏԻ ՉՄԵՌՆԻՆ» զբքոյկին 11-13 էջերուն մէջ բացատրուած են:

Սբ. Գիրքը որոշապէս՝ ցոյց կուտայ թէ Իսրայէլի դէմ Աստուծոյ այս վճիռը Բ. Ա. 606ին գործադրուեցաւ, եւ այն ատեն Նաբոգոդոնոսոր՝ տիեզերական հեթանոս իշխանը եղաւ: Ատկէ 2520 տարի հաշուելով Բ.Թ. 1914ին կուգանք. եւ Սբ. Գրոց ժամանակագրութեան համեմատ, ճշգրտօրէն հաշուելով, հեթանոսաց ժամանակները 1914, Օգոստոս 1-ին պիտի լրանար: Ուրեմն այդ թուականը աշխարհի վերջը պիտի նշանակէր, երբ զանիկա մատնանչող դէպքերը պիտի սկսէին տեղի ունենալ: Յիսուս՝ այն ատեն պատահելիքը գուշակելով ըսաւ թէ ազգերը պիտի բարկանան ու Աստուծոյ բարկութիւնը պիտի դայ:— Յայտնութեան ԺԱ. 15-18:

ՕԳՈՍՏՈՍ 1, 1914ԷՆ ԻՎԵՐ ՊԱՏԱՀԱԾ ԴԷՊՔԵՐԸ

Հիմա տեսնենք թէ Յիսուսի հետեւեալ հարցումին պատասխանը ի՞նչպէս կատարուած է. «Ի՞նչպէս կրնանք գիտնալ թէ աշխարհի վախճանին հասած ենք:» «Ազգ ազգի վրայ պիտի ելլէ, ու թագաւորութիւն թագաւորութեան վրայ:» Համաշխարհային պատերազմը ճիշդ Օգոստոս 1, 1914-ին՝ Հեթանոսաց ժամանակներու վերջաւորութեան սկսաւ, որը հին կարգ ու սարքին վախճանը կը նշանակէ: Այդ առթիւ Յիսուս ըսաւ. «Տեղ տեղ սովոր ու մահտարածամներ եւ երկրաշարժութիւններ պիտի ըլլան: Բայց ատոնք ամէնը ցաւերուն սկիզբն են:» Ատկէ կը հասկնանք թէ վերոյիշեալ դէպքերը երկրի ժողովուրդներուն վրայ դալիք ցաւերուն սկիզբը պիտի նշանակեն, որոնք վերջէն աւելի մեծ նեղութեան պիտի առաջնորդեն: Ուրիշ խօսքով, Օգոստոս 1, 1914-ը վտարումի գործին սկիզբն էր. եւ Տէրը իր վեհաշուք ընթացքովը յառաջանալով՝ այս աշխարհի չար բաները կը կործանէ, որպէսզի իր արդարադատ թագաւորութեան ճամբան բացուի:

ԴԵՊՊԵՐԸ ԿԸ ՊԱՏԱՀԻՆ ԸՍՏ ՄԱՐԳԱՐԷՈՒԹԵԱՆՑ

Համաշխարհային պատերազմէն վերջ՝ Եւրոպայի, Ասիոյ եւ Ափրիկէի շատ մը վայրերու մէջ սով եղաւ: Անոր յաջորդեց մեծ ինֆլուէնզա համաճարակը՝ որ մէկ տարուան մէջ աւելի մարդ մեռցուց քան չորս տարուան պատերազմը: Վերջին չորս տարիներու մէջ՝ երկրիս պատմութեան անցեալ ունէ չըջանէն աւելի երկրաշարժներ եղած են: Ու քանի որ երկրաշարժները խորհրդարանօրէն յեղափոխութիւն կը ներկայացնեն, շատ մը ազգեր յեղափոխութեամբ տապալած ըլլալով, այս շրջանը՝ այդ տեսակէտէ ալ նշանակալի եղած է:

Տէրը՝ Իր Խօսքին միջոցաւ գուշակեց թէ աշխարհի վերջաւորութեան Աստուծոյ շնորհքը Հըրեաներուն պիտի վերադառնայ, եւ թէ անոնք Պաղեստին պիտի հաւաքուին. ու ներկայիս այս մարգարէութեան կատարուիլը կը տեսնենք:

Դարձեալ Տէրը ցոյց տուաւ թէ Քրիստոս Յիսուսին վրայ դրուած հաւատքը մեծապէս պիտի խախտէր, եւ Քրիստոնեայ կոչուող շատեր Աստուծոյ Խօսքը ձգելով ուրիշ բաներու պիտի հետեւէին: Ուստի ասոր ալ կատարուիլը կը տեսնենք, ինչպէս նաեւ շատ մը ուրիշ բաներ որ Տէրը այս հիանալի մարգարէութեան մէջ յիշած է, որոնք մանրամասն բացատրելու համար միջոցնիս չներեր: Տէրը գուշակեց ընդհանուր նեղութիւններ, բանւորական նեղութիւններ, գործադուլներ, գործարանի փակումներ, շահամոլութիւն, Պոլլէվիկութիւն, եւ անիշխանութիւն, որոնք յաւելուածական ապացոյցներ են թէ հին կարգ ու սարքը կ'անցնի ի պատրաստութիւն նորին: Ամէն կողմ երեւցող այս ընդհանուր նշանները՝ կանխագուշակուած թուականին պատահելով ալ ստուգուած են: Ասկէ զատ՝ անոնք եզրիստոսի ՄԼԾ Բուրգին չափերովն ալ կը վաւերացուին: (Տես ԴԻՏԱՐԱՆԻ Մայիս 1-15, 1923 թիւը:)

ԱՆՄԱՀՈՒԹԻՒՆ

ԱՆՄԱՀՈՒԹԻՒՆ ըսելով ի՞նչ կը հասկնանք: Ամէն անհատ անմահ հոգի մը ունի՞:

Ամէնալաւ բառարանները անմահութիւնը սապէս կը սահմանեն. անմահ կամ մահէն եւ ոչնչացումէն զերծ ըլլալու յատկութիւնը կամ վիճակը: Անմահ ըլլալ կը նշանակէ թէ մէկը չի կրնար մեռնիլ, հասպա յաւիտեան ապրելու է: Ան ըսել է թէ՛ այդպիսի մէկ մը անվերջ գոյութիւն մը ունի: Ուրեմն, եթէ ունէ անհատ մը անմահ հոգի մը ունի, ըսել է թէ այն հոգին անվերջ, մշտնջենական, տեւական, անկորնչելի, անապական է, ու մահուան ենթակայ չէ: Սբ. Գիրքը անմահութեան այս սահմանումին հետ կը համաձայնի:—Յայտնութեան Ի. 6, Ա. Կորնթացոց ԺԵ. 54, 55:

Մանկութենէ իվեր կրօնական ուսուցիչները մեզի սորվեցուցած են թէ մարդը անմահ հոգի մը ունի: Ասիկա իրական է թէ ոչ: Այս հարցին շուրջ ունենալիք գիտութեան միակ ճշմարիտ աղբիւրը Աստուածաշունչն է: Ճշմարիտ աղբիւրէ մը եկող պատշաճ ապացոյցի վրայ չհաստատուած ունէ մարդկային գաղափարներ արժէք չունին: Աստուածաշունչը Աստուծոյ ճշմարտութեան Խօսքն է: (Յովհաննու ԺԷ. 17) Աստուածաշունչին հակասող ունէ պատասխան չի կրնար ճշմարիտ ըլլալ, հոգ չէ թէ ո՛վ է տուողը: Սբ. Գիրքը կ'ըսէ. «Օրէնքին ու վկայութեանը թող հարցնեն. թէ որ աս խօսքիս համեմատ չըրուցեն, անոնք ամենեւին լոյս (ճշմարտութիւն) չունին:» (Եսայեայ Լ. 20) Դարձեալ կը կարդանք. «Աստուած ճշմարիտ թող ըլլայ, եւ բոլոր մարդիկ՝ սուտ:» (Հոովմ. Գ. 4) Ամէն անկեղծ անհատ ճշմարտութեան կը ցանկայ: Ուրեմն այս

հարցումներուն պատասխանը՝ ճշմարտութեան համեմատ, Աստուծոյ Խօսքին համեմատ տալու ենք:

Ի՞նչ է ՀՈԳԻՆ

Մարդուն անմահ հոգի մը ունենալը կամ չունենալը որոշելէ առաջ, հոգիին ինչ ըլլալը հասկընալու ենք: Կղերականները կ'ըսեն թէ մարդուն հոգին՝ իր աստուածային մասն է որ չի կրնար մեռնիլ: Սակայն ասիկա ասպացուցանող Սբ. Գրոց համար մը չեն բերեր: Սբ. Գիրքը՝ հոգին իբրև էակ մը, շնչող արարած մը կը սահմանէ: «Տէր Աստուած գետնի հողէն շինեց մարդը, եւ անոր ոնդացը կենդանութեան շունչ փչեց, ու մարդը կենդանի հոգի եղաւ:»— Ծննդոց Բ. 7:

Ընդունելու է թէ գետնի հողը՝ որմէ Աստուած մարդը կազմեց՝ առանց կեանքի կամ դիտակցութեան էր: Անոր ոնդացը փչած շունչն ալ գիտակից չէր: Բայց երբոր Եհովա երկրի տարրերէն մարմինը շինեց ու յետոյ կենդանի արարածներուն շնչած շունչը անոր միացուց, ատով ոգեւորութիւնը սկըսաւ: Ատիկա մեքենան գործի դրաւ, եւ արդիւնքն էր կենդանի, զգայուն, շարժուն էակ մը, հոգի մը: Հոգի եւ էակ հոմանիշ բառեր են:

ՀՈԳԻ՞ ՄԸ ՈՒՆԻՒՍ Թէ ՀՈԳԻ ՄԸՆ ԵՍ

Ամէն շնչառու արարած հոգի մըն է: Ոչ մէկ արարած հոգի մը ունի: Ամէն անասուն հոգի մըն է: Մարդուն ստեղծուելէն շատ առաջ՝ Աստուած հոգի բառը աւելի ցած դասակարգի անասուններուն համար գործածեց: (Տես Ծննդ. Ա. 20 Անդլ. լուսանցքի թարգ.) Դարձեալ կը կարդանք Աստուծոյ Խօսքին մէջ. «Եւ պատերազմի դացող պատերազմողներէն Տէրօջը հասը առնես, հինգ հարիւրէն մէկ հոգի՝ թէ՛ մարդոցմէն, թէ՛ արջառններէն, թէ՛ էջերէն եւ թէ՛ ոչխարներէն» (Թուոց 1Ա. 28, Անդլ. եւ Հայաստան Թրքերէն թարգմանութիւնը) Սբ. Գրոց՝ անասունները հոգի կոչելուն պատճառը այն է որ անոնց ամէնն ալ

շնչող արարածներ են: Մարդը՝ ամենարարձր կարգի կենդանի մըն է: Ուրեմն, ուե՛ք արարած որ կը շնչէ եւ տեսողութեան, հոտառութեան, եւն., զգայարանքը ունի, եւ զանոնք կը գործածէ, անիկա հոգի մըն է: Մարդը հոգի մըն է: Մարդը հոգի մը չունի: Չոր օրինակ, կ'ըսենք թէ մարդը կով մը ունի. բայց ոչ թէ մարդը կով մըն է: Մարդը հոգի մըն է: Մարդը հոգի մը չունի:

Երբոր արարածները մեռնին, անոնց ամէնն ալ մէկ տեղ կ'երթան: Մարդուն եւ անասուններուն տարբերութիւնը ան է որ, անասուններուն համար ասպագայի յոյս մը չկայ. մինչդեռ Աստուած փրկական եւ յարութեան միջոցաւ մարդուն համար ասպագայ կեանք մը հայթայթած է: Սբ. Գիրքը կ'ըսէ. «Վասնզի մարդոց որդիներուն պատահածը եւ անասուններուն պատահածը մէկ է. մէկը ինչպէս կը մեռնի, միւսն ալ այնպէս կը մեռնի. ու ամենուն շունչը մէկ է. եւ մարդը անասունէն աւելի բան մը չունի. վասնզի ամէնը ունայնութիւն է: Ամէնը մէկտեղ կ'երթայ. ամէնը հողէն եղաւ, ու ամէնը հող կը դառնայ:» (Ժող. Գ. 19, 20) Երբոր մարդը եղեմի մէջ էր, Աստուած անոր ըսաւ. «Բարիի ու չարի դիտութեան ծառէն մի՛ ուտեր. քանզի անկէ կերած օրը անշուշտ պիտի մեռնիս:» (Ծննդոց Բ. 17) Աստուած այս խօսքերը մարդուն՝ հոգիին, էակին ուղղեց: Եթէ մարդը անմահ հոգի մը ունի, ուրեմն Աստուած ըսել չուզիր ան՝ ինչ որ կը խօսի: Բայց գիտենք թէ Աստուած Իր Խօսքին Տէրն է:

ՄԵՌՆՈՂ ՀՈԳԻՆ

Ան կղերականները որ կը սորվեցնեն թէ մահուան դատապարտուողը հոգին չէր, եւ ան չի կրնար մեռնիլ, բացարձակապէս կը հակասեն Սբ. Գրոց: Հոն կը կարդանք. «Ան հոգին որ մեղք կը գործէ, անիկայ կը մեռնի:» (Եզեկիելի ԺԸ. 4) «Ո՛վ է ան մարդը որ սպրի ու մահ չտեսնէ, եւ իր անձը դժօր-

քին (գերեզմանին) ձեռքէն փրկէ:» (Մաղմոս 2թ. 48) Այս համարները կ'ապացուցանեն թէ հոգին կը մեռնի: Եթէ ան կը մեռնի, անշուշտ անմահ չի կրնար ըլլալ: Մարդը հոգի մըն է: Մարդը մահուան դատապարտուած էր: Մարդը կը մեռնի: Հոգին կը մեռնի: Հետեւաբար մարդը անմահ հոգի մը չունի:

Յաւիտեան ապրելու՝ եւ անմահութեան մէջ տարբերութիւն մը կայ: Աստուծոյ հնազանդ եւ անոր հետ ներդաշնակ եղող արարած մը կրնայ թոյլատրուիլ որ յաւիտեան ապրի: Իսկ եթէ արարած մը անմահ է, մինչեւիսկ Աստուած ալ չի կրնար դանիկա մեռցնել: Սբ. Գիրքը ցոյց կուտայ թէ Աստուած հոգին կորսնցնելու զօրութիւն ունի: Յիսուս ըսաւ. «Անկէ վախցէք դուք, որ կրնայ հոգին ու մարմինը գեհեմին մէջ կորսնցնել (Մատթ. Ժ. 28). այսինքն՝ Աստուած կրնայ մարդուն հոգին ու բուն էութիւնը կորսնցնել, որ ալ չի կարենայ ապրիլ: Արիկա անմահութեան գաղափարը կը ժխտէ:

Աստուածաշունչին մէջ մարդուն ի բնէ անմահ ըլլալը յայտարարող ոչ մէկ համար կայ: Եթէ մէկը քեզի ըսէ թէ Աստուածաշունչը մարդոց անմահ հոգիներ ունենալը կը սորվեցնէ, ըսէ որ քեզի համար մը ցոյց տայ: ՀՈԳԻՆ ԿԸ ՄԵՌՆԻ՞ ԳԵՐՔՈՅԿԻ ՅՐԵ՝ ԷՂԻՆ ՎՐԱՅ ԿԸ ԿԱՐՂԱՆԵ՞Ք:

«Արդ, նկատեցէք, թէ Աստուածաշունչը ոեւէ տեղ հոգւոյ անմահութեան մասին չի խօսիր, ինչ որ ոմանք կը թուին ենթադրել— ոչ թարգմանութեանց եւ ոչ ալ բնադրին մէջ: Համարարբառ մը առէք եւ ջանացէք գտնել ամմտի ևոգի ա-ստուածքը, եւ այսպէս դուք ալ շուտով պիտի համոզուիք թէ Սբ. Գրոց մէջ այդպիսի արտայայտութիւն չի գտնուիր:»

ԱՅՍ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՀԻՄԸ

Եթէ Աստուածաշունչը կը սորվեցնէ թէ մարդը մահկանացու է եւ ոչ թէ անմահ, ուրեմն այս ներաւից անմահութեան վարդապետութիւնը ու՞րկէ ծագում առաւ: Պատասխանն է թէ Սատանան՝ բանսարկուն յառաջ բերաւ զայն, եւ անիկա առաջին

սուտն է որ խօսուեցաւ. եւ միւս բոլոր կեղծ վարդապետութիւնները այս մեծ սուտէն ծագում առին: Վարդապետութիւնը հետեւեալ կերպով յառաջ եկաւ.

Աղամ ու Եւայ Եդեմի մէջ էին, ուր Եդեմի ամէն բաներուն վրայ իշխանութիւն ունէին: Եթէ անոնք Աստուծոյ հնազանդ մնային, ապրելու իրաւունք ունէին: Աստուած Աղամի ըսաւ. «Անկէ (բարիի ու չարի գիտութեան ծառէն) կերած օրդ անշուշտ պիտի մեռնիս:» (Ծննդոց Բ. 17) Սատանան մայր Եւայի վրայ նենգութիւն մը դործեց: Նա՝ դանիկա համոզեց թէ Աստուած իրմէ եւ իր ամուսինէն ետ կը պահէր այն գիտութիւնը, զոր այս պտուղէն ինչու՞ չէք ուտեր: Եւայ պատասխանեց. «Աստուած ըսաւ, Անկէ մի՛ ուտէք, եւ անոր մի՛ դպչէք, որ չմեռնիք:» Ասոր պատասխանելով Սատանան ըսաւ. «Չէ՛ թէ անշուշտ պիտի մեռնիք. քանզի Աստուած գիտէ թէ՛ ան օրը որ անկէ ուտէք, աչքերնիդ պիտի բացուի, եւ աստուածներու պէս (իմաստուն) պիտի ըլլաք, բարին ու չարը գիտնալով:» (Ծննդոց Գ. 1-5) Ասիկա սուտ մըն էր, որովհետեւ Եհովայի՝ իրենց ըսածին ճիշդ հակառակն էր: Ասոր ակնարկելով Յիսուս Սատանայի մասին ըսաւ. «Անիկայ սկիզբէն հետէ մարդասպան էր, եւ ճշմարտութեան մէջ չկեցաւ, ինչու որ անոր ներքի դին ճշմարտութիւն չկայ. երբոր անիկայ ստուութիւն խօսի, բուն իրեններէն կը խօսի, քանզի անիկայ ստախօս է եւ անոր հայրը:»—Յովհաննու Ը. 44:

Այն օրէնքիվեր Սատանան մարդոց մտքերը կուրացնելով զանոնք համոզեր է թէ մարդը անմահ է եւ չի կրնար մեռնիլ: Սբ. Պօղոս անոր համար կ'ըսէ թէ՝ նա մարդոց միտքերը կուրացուց, որ Գրիստոսի փառաց աւետարանին լոյսը անոնց վրայ չի ծագէ:— Բ. Կորնթացւոց Դ. 4:

Ո՞վ ԱՆՄԱՀ է

Քանի որ անմահութիւն՝ մահէ զերծ ըլլալ կը նշանակէ, ուրեմն ո՞վ անմահ է: Սբ. Գիրքը կը պատասխանէ. «Աստուած միայն անմահութիւն ունի:» (Ա. Տիմ. 2. 16) Աստուած յաւիտենականութենէ իվեր Ինքնագոյ է: Յիսուս երկրի վրայ եղած ատեն անմահ չէր. հապա՛ Իր յարութեան ժամանակ անմահութիւնը իբրեւ վարձատրութիւն ստացաւ: Նա ըսաւ. «Ինչպէս որ Հայրը իր անձին մէջը կեանք ունի, անանկ ալ Որդիին տուաւ որ իր անձին մէջ կեանք ունենայ:» (Յովհաննու Ե. 26) Նա մահէն յարութիւն առած ատեն ըսաւ. «Եւ ես կենդանի եմ, ու ես ան եմ որ մեռայ, եւ ահա կենդանի եմ յաւիտեանս յաւիտենից:»— Յայտնութեան Ա. 18:

Սատանան ինքն ալ անմահ չէ. որովհետեւ Սբ. Գիրքը որոշ կերպով կը յայտարարէ թէ Աստուած Իր յարմար ատենին Սատանան պիտի ոչնչացնէ:— Եբրայեցոց Բ. 14:

Անմահութիւնը՝ մեծ վարձատրութիւն մըն է՝ որ միայն յաղթող ու հաւատարիմ Քրիստոնեաներուն համար առաջադրուած է, որոնք Քրիստոս Յիսուսի յարութեան բաժնեկից պիտի ըլլան. եւ միայն անոնք են որ անմահութիւն պիտի ժառանգեն: Հատարակ մարդոց ու Յիսուսի հետեւողներուն միջեւ մեծ տարբերութիւն մը կայ: Ամէն մարդ մահկանացու է. հետեւաբար մահուան ենթակայ: Պօղոս Առաքեալ որոշապէս կ'ըսէ. «Ազամով ամէնը կը մեռնին:» (Ա. Կորնթ. ԺԵ. 22) Յետոյ Առաքեալը ցոյց կուտայ թէ անմահութիւնը հաւատարմութեան վարձատրութիւնն է: Նա Քրիստոնեան կը քաջալերէ որ անմահութիւն փնտոէ: (Հռովմ. Բ. 7) Մարդ մը՝ իր իրնէ ունեցած մէկ բանը չի փնտոեր: Յետոյ Պօղոս առաքեալ՝ մինչեւ ի մահ իրենց հաւատարմութիւնը ապացուցանող նուիրուած Քրիստոնեաներուն կ'ըսէ, որոնց խոստացուած վարձատրու-

թիւնը երկնային է. «Մեռելները յարութիւն պիտի առնեն առանց ապականութեան, ... վասնզի պէտք է որ աս ապականացու մարմինը անապականութիւն հազնի, ու աս մահկանացուն անմահութիւն հազնի: Բայց երբոր աս ապականացու մարմինը անապականութիւն հազնի, եւ աս մահկանացուն անմահութիւն հազնի, ան ատենը պիտի կատարուի ան խօսքը որ գրուեցաւ թէ Մահը յաղթութեան մէջ ընկղմեցաւ:» (Ա. Կորնթ. ԺԵ. 52-54) Տրամարանող մտքի մը համար յայտնի ըլլալու է որ՝ եթէ ամէն մարդ իրնէ անմահութիւն ունի, ուրեմն Սբ. Պօղոսի այս խօսքը շիտակ չի կրնար ըլլալ: Բայց դիտենք թէ շիտակ է. որովհետեւ նա ներշնչումով գրեց: Նա ցոյց կուտայ թէ անմահութիւնը տրուելիք ամենամեծ վարձատրութիւնն է:

Աստուած միշտ անմահ եղած է: Իսկ Յիսուսի եւ եկեղեցիին անմահութիւնը շնորհուած է. եւ տիեզերքի մէջ ուրիշ ոեւէ մէկը անմահ պիտի չըլլայ:

ԱՄԷՆ ՄԱՐԴ ՄԱՀԿԱՆԱՅՈՒ Է

Կորսուիլը բնաջնջում, մահ կը նշանակէ: Յիսուս ըսաւ. «Աստուած անանկ սիրեց աշխարհը մինչեւ որ իր միածին Որդին տուաւ, որ ամէն ո՞վ որ անոր հաւատայ՝ չկորսուի, հապա յաւիտենական կեանք ունենայ:» (Յովհաննու Գ. 16) Հոս տրուած պայմանը պարզապէս սա է թէ յաւիտենական կեանքը Տէր Յիսուսի հաւատալէն կախում ունի, եւ թէ միւս մնացեալները պիտի կորսուին: Եթէ անմահ ըլլային, անոնք չէին կրնար կորսուիլ: Դարձեալ Յիսուս իր աշխարհ դալուն նկատմամբ ըսաւ. «Ես եկայ որ կեանք ունենան, եւ ալ աւելի ունենան:» (Յովհաննու Ժ. 10) Եթէ հոգին անմահ է, անշուշտ անիկա կեանք ունի, եւ անոր կեանք տալու համար, Յիսուսի մահուան ու յարութեան պէտք պիտի չըլլայ: Ուստի որոշ է թէ ներակից անմահութեան

գաղափարը, մեծ փրկագինն ուղղակի եւ բացարձակ ուրացումն է: Սատանան այս մեծ ճշմարտութեան մասին կ'ուզէ ժողովուրդը կուրացնել. որովհետեւ Յիսուսէն իզատ ուրիշ անուն մը չկայ որով մարդիկ կրնան փրկուիլ:

ՅԱՐՈՒԹԻՒՆԸ

Սբ. Գրոց մէջ՝ մեռելոց յարութեանը պէս որոշ ուսուցում մը չկայ: Եթէ մարդը ի բնէ անմահ է, ըսել է թէ նա չի կրնար մեռնիլ: Ու եթէ նա մահած չէ, յարութիւն ըսուած բանը գոյութիւն չի կրնար ունենալ: Յարութիւն կը նշանակէ վերականգնիլ, վերաստեղծուիլ, կամ նորէն կեանքի վերադառնալ: Յիշուած համարները կ'ապացուցանեն թէ բոլոր մարդիկ մահուան դատապարտութեան տակ ինկան. եւ թէ հոգին՝ էակը, արարածն է որ կը մեռնի: Յիսուս մեռելներուն ակնարկելով ըսաւ. «Ասոր վրայ մի՛ գարմանաք, ինչու որ ժամանակ պիտի գայ՝ որ բոլոր գերեզմաններու մէջ եղողները անոր (Որդի մարդոյ) ձայնը պիտի լսեն, ու դուրս պիտի դան»: (Յովհաննու Ե. 28, 29) Ասոր վրայ Սբ. Պօղոս կ'աւելցնէ. «Մեռելոց յարութիւն պիտի ըլլայ, թէ՛ արդարներուն եւ թէ՛ մեղաւորներուն»: Գործք. ԻԴ. 15:

Յիսուս մեռաւ ու մահէն դարձեալ յարութիւն առաւ: (Յայտնութեան Ա. 18) Իր յարութիւնը երաշխիք մըն է թէ բոլոր մեռելները մահուանէ պիտի արթնան: Եթէ անմահ ըլլային, ասիկա անկարելի էր, որովհետեւ արդէն ողջ են: Այս պատճառաւ շատեր յարութիւնը կ'ուրանան: Անոնց պատճառաբանութիւնը ջրելու համար Սբ. Պօղոս ըսաւ. «Թէ որ մեռելոց յարութիւն չկայ, ուրեմն Քրիստոս ալ յարութիւն առած չէ. եւ թէ որ Քրիստոս յարութիւն առած չէ, ուրեմն մեր քարոզութիւնը պարսպ է: ... Նոյնպէս ալ Քրիստոսով նրնջողները կորսուած են»: (Ա. Կորնթ. ԺԵ. 13-18) Հոս դիտելու է որ կորսուող բան մը չի կրնար ան-

մահ ըլլալ: Հետեւաբար Առաքեալը որոշապէս կ'ըսէ թէ եթէ յարութիւն չկայ ամէնն ալ կորսուած են: Յետոյ ցոյց կուտայ թէ Յիսուսի յարութիւնը բոլոր մեռելներուն գերեզմանէ դարձեալ ետ բերուելուն երաշխիքն է: «Բայց հիմա Քրիստոս մեռելներէն յարութիւն առած է՝ ննջեցելոց առջի պըտուղը: Քանզի, որովհետեւ մարդով եղաւ մահը, մարդով ալ մեռելոց յարութիւնը: Վասնզի ինչպէս որ Ադամով ամէնը կը մեռնին, անանկ ալ Քրիստոսով ամէնը կենդանի պիտի ըլլան»:— Ա. Կորնթաց. Լոց ԺԵ. 20-22:

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՌՆՈՂԸ ԻՆՉ Է

Ներակից անմահութեան սուտը մարդկութեան վրայ աւելի հաստատելու համար, Սատանան իր ներկայացուցիչները կը դըրէ որ յարութեան նկատմամբ ուրիշ կեղծ վարդապետութիւն մըն ալ սորվեցնեն— այսինքն՝ թէ մարմինն է յարութիւն առնողը. թէ մահէն մինչեւ յարութիւնը հոգին միշտ կենդանի է. թէ Տէրը պարզապէս մարմինը կը բերէ հոգիին միացնելու համար: Տէրը՝ սատանային այս յարձակումը ակնկալեց ու ներշնչման տակ Սբ. Պօղոսին դրել տուաւ. «Բայց պիտի ըսէ մէկը թէ ինտո՞ր մեռելները յարութիւն կ'առնեն, կամ թէ ի՞նչ մարմնով կուզան: Անմիտ՝ դուն անիկայ որ կը սերմանես, թէ որ չմեռնի՝ չկենդանանար. ու ան որ կը սերմանես, չէ թէ ան մարմինը որ պիտի բուսնի՝ կը սերմանես, հապա... Աստուած անոր մարմին կուտայ ինչպէս որ կ'ուզէ»:— Ա. Կորնթաց. Լոց ԺԵ. 35-38:

Ասպէս կը տեսնենք թէ մեռնող մարմինը չէ որ մեռելներէն յարութիւն պիտի առնէ: Չոր օրինակ. Յովհաննէս հոգի մը՝ էակ մը՝ արարած մը՝ մարդ մըն է: Նա՛ իր շունչը առնուելուն պէս կը մեռնի: Ուստի Յովհաննէս՝ հոգին՝ մարդը գոյութենէ կը դադրի: Աստուծոյ յարմար ատենին, նա կը յա-

րուցուի: Սկիզբէն Աստուած զօրութիւն ունէր երկրի տարրերէն մարմին մը շինելու: Նոյն զօրութիւնը կայ դեռ, եւ մարդոց յարութեան ատեն կրկին պիտի գործածուի: Ուստի երբոր Յովհաննէս դուրս կուգայ, Տէրը անոր համար մարմին մը կը ստեղծէ ինչպէս որ կ'ուզէ:

Երկինք զացողները անշուշտ հոգեւոր մարմին մը ունենալու են. ինչու որ Յիսուս յայտարարեց. «Հոգին մարմին եւ ոսկորներ չունենար:» Եւ Սբ. Պօղոս կ'ըսէ. «մարմին ու արիւն Աստուծոյ թաղաւորութիւնը չեն կրնար ժառանգել:» Իր պատճառաբանութեան մէջ յարութիւնը պարզարանելու, եւ յարութեան՝ անհատին, էակին, արարածին ակնարկելը ցոյց տալու համար, Սբ. Պօղոս երկնային թաղաւորութիւնը ժառանգողի մը նկատմամբ կ'ըսէ. «Ան՝ ապականութիւնով կը սերմանուի, ու անապականութիւնով յարութիւն կ'առնէ:» Հոս տէրբային անձը՝ էակը՝ արարածը՝ հոգին է: Դարձեալ «Կը սերմանուի չնչաւոր մարմին, եւ յարութիւն կ'առնէ հոգեւոր մարմին. չնչաւոր մարմին կայ, հոգեւոր մարմին ալ կայ:»

Հոգիներու ներակից անմահութեան կեղծութեան վրայ հիմնուած՝ ժողովուրդին յաւիտենական տանջանքի սխալ վարդապետութիւնը կը սորվեցնեն. նաեւ այն կեղծ վարդապետութիւնը թէ ապրողները մեռելներուն հետ կրնան յարարելի: Եւ այս կեղծ վարդապետութիւնները մեծ փրկագինը կ'ուրանան, որը մարդկային ցեղին փրկութեան միակ միջոցն է: Իբրին է տեսնել, ուրեմն, թէ այս մտլորութիւնը ժողովուրդին առջեւ պահելու մէջ մասնաւոր ջանք թափողը Սատանան՝ հին օձը, բանասրկուն ըլլալու է:

ԱՍՏՈՒԾՈՅ ՔՆԱՐԻ Գ. եւ Է. գլուխները, ու ԴԻՏԱՐԱՆԻ 1922 Սեպտեմբեր թիւը այս նիւթը մանրամասնօրէն կը բացատրեն:

ՈՒՐ ԵՆ ՆՆՁԵՑԵԱԼՆԵՐԸ

Մ ԱՀԸ գրեթէ ամէն տուն արշաւելով սիրելիներ խլած է: Ետեւ մնացողներուն մտքին մէջ հետեւեալ հարցը կը ծագի. ու՞ր են մեր մեռնող սիրելիները: Ասիկա սեւէ հայեցողութեան վրայ հիմնելիք հարց չէ. հասպա՝ Աստուծոյ ճշմարտութեան Պօսքով պաշտպանուելու է: Ըշմարտութիւնը ընդունող ու ըմբռնող մէկը Աստուծոյ եւ անոր փրկութեան ծրագրին վրայ յոյս կ'ունենայ. եւ Սբ. Պօղոս կ'ըսէ թէ այս յոյսը ունեցողները իրենց մեռելներուն համար յոյս՝ չունեցողներուն պէս չեն տրտմիր: Ուստի ամէն անհատ՝ այս նիւթին շուրջ Աստուծոյ ճշմարտութեան Պօսքը փնտռելու է որ իր վշտայից սիրաը մխիթարուի:

Մարդոց եւ մարդակերտ դրութեանց դուստանքները մեռելներու վիճակին նկատմամբ հետեւեալը կ'ուսուցանեն. Եկեղեցիին հաւատարիմ ու բարի անդամը երբոր մեռնի կրկինք կ'երթայ. այդչափ հաւատարիմ չեղող ուրիշներ քաւարան կ'երթան, ուրկէ քահանաներու աղօթքներուն եւ պատարագներուն օգնութեամբ կրնան փոխադրուի: «Բաւարանական Ընկերութեան Ժամագիրքը» Լիգուորի հետեւեալ խօսքերը մէջ կը բերէ.

«Բաւարանի մէջ եղող հոգիներուն քաւած մեծ ցուերը մեղմացնելու, եւ շուտով իր փառացը մէջ բերելու համար՝ զանոնք Աստուծոյ յանձնարարելու սովորութիւնը Տէրօջ իրիտ ճաճելի եւ մեղի ալ օգտակար է:»

Նոյն հեղինակը դարձեալ կ'ըսէ.

«Մարդիկները միայն մանուկներու յուզարկաւորութեան մէջ դործածուելու է. երբեմն պարագաներու այս օրէնքէն շեղիւք արդարացի կրնայ ըլլալ, բայց, սեւէ պարագայի տակ՝ այս ծախքերուն սրտճառաւ հոգին հոգեւոր օժանդակութենէ զրկելը աններելի է: Թող ամէն ոք իր հանգուցեալին համար այս վերջին ծառայութիւնները կատարելով իր վիշտը փարատէ. բայց պատարագներով, աղօթքներով ու ողորմութիւնով»

հանդուցեալ հողիներու օղնելու մէջ աւելի մեծ եռանդ, զգուշութիւն եւ առատաձեռնութիւն թող ցուցնեն: Արդեօք ի՞նչ բան աւելի աղոյժ կերպով կրնայ մեր սէրն ու երախտագիտութիւնը չարժել՝ քան գիտել մեր սիրելիներուն ու բարերարներուն ծայրայեղ տաղնապը, երբ իրենց տառապանքը մեղմացնելու միջոց ունինք: Գրիստոնէական սիրոյ անհողութեան կամ անտարբերութեան պատճառաւ, իր բարեկամները Գաւարանին բոցերու տանջանքին մէջ կը թողու:— «Գաւարանական Ընկերութեան Ժամագիրք», էջ 37-40:

Եթէ մարդը անմահ հոգի մը չունի եւ մահէն վերջ գիտակից չէ, ուրեմն վերոյիշեալ սովորութիւնը ոչ միայն խարէական է, հապա նաեւ՝ սգաւորներուն վշտերէն օգտուելով, անոնցմէ դրամ կորզելու միջոց մըն է: Հետեւաբար կարեւոր է գիտնալ թէ այդ գաղափարը Աստուածաշունչով պաշտպանուած է թէ ոչ:

Բողոքական կղերականները իրենց եկեղեցւոյ անդամներուն կը սորվեցնեն թէ հոգին անմահ է. եւ մեռելները ինքնագիտակից են— բարի մեռելները երկինք՝ իսկ չարերը յաւիտենական տանջարան կ'երթան:

ՄԲ. ԳՐՈՑ ՓԱՍՏԸ

Աստուած՝ մարդը մահուան դատապարտեց, եւ ոչ թէ տանջարանի: Մահը կեանքի չգոյութիւն ըսել է: Վճիռը պարզապէս սա էր. «Երեսիւք քրտինքովը ուտես քու հացդ, մինչեւ գետինը դառնալը, որ անկէ առնուեցար. քանզի հող է իր դուն, ու հողին պիտի դառնաս:» (Ծննդոց Գ. 19) Մեռնողը հոգին՝ էակը, մարդն է: «Ան անձը որ մեղք կը գործէ՝ անիկայ պիտի մեռնի:» (Եզեկիելի ԺԼ. 4) «Ո՛վ է ան մարդը որ ապրի ու մահ չտեսնէ, եւ իր անձը դժոխքին ձեռքէն փրկէ:» (Սաղմոս 2Թ. 48) Եթէ մեռելները երանութեան կամ տանջանքի գիտակից վիճակի մը մէջ են, Սբ. Գիրքը պէտք էր այդպէս ըսեր: Ընդհակառակը Սբ. Գիրքը պարզապէս կ'ըսէ. «Մեռելները Տէրը չեն օրհնէր. ոչ ալ ան ամէնը, որ գերեզմանը կ'իջնեն:» (Սաղմոս ԾԺԵ. 17) Ուրիշ խօս-

քով՝ մահը լռութեան վիճակ մըն է, ուր մէկը չի կրնար Տէրը օրհնել. հետեւաբար ոչ ալ կրնայ տառապիլ:

Դարձեալ կը կարդանք. «Անոր հոգին կ'ելլէ, անիկայ իր հողը կը դառնայ. նոյն օրը անոր խորհուրդները կը կորսուին:» (Սաղմոս ԾՆԶ. 4) Եթէ մահուան մէջ եղող մը չի կրնար խորհիլ, անշուշտ գիտակից ալ չի կրնար ըլլալ. եւ անկարելի է որ նա մահուան մէջ քաւարանի, տառապանքի, կամ երանութեան վիճակի մը մէջ ըլլայ:

Դարձեալ կը կարդանք. «Կենդանիները գիտեն որ պիտի մեռնին. բայց մեռելները բան մը չեն գիտեր:» (Ժող. Թ. 5) Ասիկա բոլորովին կը ջրէ սատանային դրդած մարդակերտ գաղափարը, թէ մեռելները գիտակից ժն եւ իրենց ողջ բարեկամներուն աղօթքներուն ու նիւթական օգնութեան կը կարօտին:

Դարձեալ Սբ. Գիրքը կ'ըսէ. «Թէ՛ անոնց սէրը, թէ՛ առելութիւնը եւ թէ՛ նախանձը արդէն կորսուեցաւ:» (Ժող. Թ. 6) Այս ասացուածքը մեռելներու անդգալութեան մէկ ուրիշ ապացոյցն է: Սբ. Գիրքը նորէն կ'աւելցնէ. «Զեռքդ ի՞նչ որ գտնէ ընելու, բոլոր ուժովդ ըրէ՛. քանզի ան քու երթալու գերեզմանիդ մէջ գործք, խորհուրդ, գիտութիւն ու իմաստութիւն չկայ:» (Ժող. Թ. 10) Ժողովուրդը ինչու՞ դրամ վճարէ մարդոց որ իրենց մեռելներուն համար աղօթք ընեն, քանի որ անոնք ոչ գիտութիւն եւ ոչ իմաստութիւն ունին, եւ իրենց գտնուած վիճակին մէջ՝ մինչեւիսկ չեն կրնար խորհիլ:

Դարձեալ Սբ. Գիրքը կ'ըսէ. «Վասնզի մահուան մէջ քեզ յիշատակել չկայ. գերեզմանին մէջ ո՞վ քեզի շնորհակալութիւն պիտի ընէ:»—Սաղմոս 2. 5:

ՄԵՌԵԼՆԵՐԸ ԴԺՈՒՅԻՒ ՄԷՋ

Մեռելներու գիտակցութեան կեղծ գաղափարը յառաջ տանելու համար, Սատանան մարդոց սորվե-

ցուցած է թէ՛ դժուրը ինքնադիտակցութեամբ տանջուելիք տեղ մըն է, եւ թէ՛ Աստուած հայթայթած է դանիկա: Յաւիտենական տանջանքի վարդապետութիւնը չի կրնար ուղիղ ըլլալ. շատ մը պատճառներ կան. (1) Որովհետեւ, անիկա անտրամաբանական է. (2) որովհետեւ, անիկա արդարութեան հակառակ է. (3) որովհետեւ, անիկա սիրոյ սկզբունքին հակառակ է. եւ (4) որովհետեւ, անիկա բոլորովին անհիմն է:

Ի՞նչ պատճառով Եհովա կրնայ ունէ արարած մը յաւիտենապէս չարչարել: Ատկէ ի՞նչ բարիք կրնայ դալ: Եթէ արարածը անմահ ու անկորնչելի չըլլայ, ասիկա բանաւորապէս կարելի չէ. եւ Սբ. Գիրքը բացարձակապէս կ'ապացուցանէ թէ մարդը անմահ չէ: Մանուկ մը իրմէ անկախ պայմաններու տակ աշխարհ կուգայ: Ետները յիմար կամ ունակութեամբ ոճրագործ կը ծնին. եւ այդ վիճակի մէջ ալ կը մեռնին: Բոլորովին անտրամաբանական է որ Արարիչը այսպիսի մէկը յաւիտենապէս չարչարէ: Ատիկա բանաւոր չէ, եւ Իր սուրբ նկարագիրը կ'արտաւորէ: Ատիկա Սատանային վարդապետութիւնն է:

Արդարութիւնը Եհովայի աթոռին հիմն է: (Սաղմոս 2թ. 14) Աստուած մարդը մեռնելու՝ հողին վերադառնալու դատապարտեց: Ատկէ վերջը պատիժը փոխելով՝ դանիկա յաւիտենապէս չարչարելը բացարձակապէս անարդար պիտի ըլլար:

Յաւիտենական տանջանքի մէջ սէր դոյութիւն չունի: «Աստուած սէր է:» Այն Արարիչը որ Իր արարածները յաւիտենապէս կը չարչարէ հրէշ մըն է, եւ ոչ թէ սիրոյ Աստուած մը: Սէրը՝ անուղղայ արարածը կորուստի կը դատապարտէ եւ ոչ թէ տանջանքի: Ընդհակառակը կը տեսնենք թէ Աստուծոյ սէրը այնքան մեծ է որ Նա մարդկութեան հա-

մար փրկութիւն եւ ազատադրութիւն կը հայթայթէ:

ՍԲ. ԳՐՈՅ ԴԺՈՒՔԸ ՏԱՆՋԱՆՔԻ ԴԺՈՒՔ ԶԷ

Խիստ այլաբանական եղող համարներ— ինչպէս մեծատունը դժուրի մէջ եւ Ղազարոս Աբրահամին դիրկը— յաւիտենական տանջանքը ուսուցանելու համար քաշկուտուած են. մինչդեռ անոնք այդպիսի բան մը երբեք չեն ուսուցաներ: ԻԻՏՄԻՍՆԻ Սեպտ. 1922 թիւին մէջ այս առակին բացատրութիւնը տրուած է, ուր կը կարդանք.

«Ըստ մեր ըմբռնութիւն Աբրահամ ներկայացուց զԱստուած, եւ «Տարուս մարդը» ներկայացուց Հրէից ազգը: ... Ղազարոս պատկերացուց Օրէնքի ներքեւ Աստուծոյ շնորհէն մեքուածները, որոնք մեղքէն ճանճբացած, արդարութեան անօթի ու ծարուի էին: Լաւադոյն կեանքի մը ետեւ եղող Հրէից՝ «Մաքուսներն ու մեղաւորները» եւ ճշմարտութեան անօթի՝ «զԱստուած փնտոող» Հեթանոսները կաղմեցին Ղազարոս դասկարդը:»

Այս առակին մէջ Ղազարոս պատկերացուց հեթանոսները: Յաւիտենական պատիժը յաւիտենական տանջանք չի նշանակեր: Երկրին օրէնքները գողին՝ բանտարկութեան, իսկ մարդասպանին՝ մահուան պատիժ կուտան: Գողին բանտարկութիւնը մի քանի տարի կը տեսէ: Մարդասպանին պատիժը յաւիտենական կորուստ է: Աստուծոյ՝ մարդուն հանդէպ արձակած մահուան վճիռը յաւիտենական է, եւ ան՝ միայն Իր փրկութեան ծրագրին միջոցաւ կրնայ վերցուիլ: Բայց երբոր իւրաքանչիւր ոք Աստուծոյ սիրալիւր կարողադրութեանց հետ չփման մէջ դայ ու մերժէ Անոր շնորհքը, այն տեսն պատիժը յաւիտենական մահ է եւ ոչ թէ տանջանք, ուրկէ յարութիւն չկայ:

ՄԱՐԳԱՐԷՆԵՐԸ՝ ՈՐՈՒՔ ԱՂՈԹԵՑԻՆ

ՈՐ ԴԺՈՒՔ ՂՐԿՈՒԻՆ

Աստուածաշունչին դժոխքը գերեզման մահուայ մոտացութեան վիճակ, չիրիմ բռել է: Բնագրի մէջ՝ զժոխք թարգմանուած միակ բառը շօլմ է, որը ա-

ւելի գերեզման թարգմանուած է քան թէ դժոխք: Հոս մի քանի նմոյշներ կուտանք.—

Յակոբ՝ իր սիրելի որդւոյն՝ Յովսէփին կարծեցեալ մահուան պատճառաւ վշտով ծանրաբեռնուած՝ բացազանչեց. «Ես սուգով պիտի իջնեմ շէօ-լը՝ (գերեզմանը) իմ որդւոյս քովը:» (Ծննդոց Լկ. 35) Յետոյ երբ ուզեցին որ Բենեամինը Եգիպտոս ղրկէ, նա ըսաւ. «Իմ որդիս ձեզի հետ չերթար... թէ որ ձեր երթալու ճամբուն մէջ անոր փորձանք մը պատահելու ըլլայ, իմ ձերմակ մագերս տըրամութիւնով շէօլը (գերեզմանը) պիտի իջնեցնէք:» (Ծննդոց ԽԲ. 38) Ճերմակ մագերս կրակի ու ծըծումբի մէջ երկար չեն կրնար դիմանալ:

Յոր՝ բարի եւ աստուածապաշտ մարդ մըն էր: Նա իր երկրային ստացուածքը եւ ընտանիքը կորսնցուց, եւ մինչեւեւ իր կինը իրեն թշմանի եղաւ: Իր դրացիները զինքը այպանեցին. մարմինը վազող պալարներով նետեցաւ. եւ այս վիճակին մէջ եղած պարագային աղօթեց որ Աստուած զինքը դժոխք ղրկէ: «Երանի՛ թէ մինչեւ քու բարկութեանդ անցնիր՝ շէօլին (գերեզմանին) մէջը ծածկէիր ու պահէիր զիս:» Անշուշտ ողջմիտ մէկ մը չխորհիր թէ Յոր աղօթեց որ տանջանքի վայր մը երթայ: Յետոյ նա դժոխքի վիճակը պարզելով կ'ըսէ. «Միայն գերեզմանիս կ'սպասեմ, որ իմ տունս պիտի ըլլայ: անկողինս մթութեան մէջ փռեցի:» (Յորայ ԺԷ. 13-16) Եթէ մութ է, ուրեմն հոն կրակ չի կրնար ըլլալ: Յոր կ'ըսէ թէ անիկա հողին մէջ հանգստանալու վիճակ մըն է, ուրկէ մարդը առնուած է:

Դարձեալ՝ Յոր ըսաւ թէ մարդուն «տղաքը պատիւ կ'ունենան, ու ինքը չգիտնար. անոնք անարդէ՛ր ըլլան, ու ինքը անոնց վիճակը չիմանար» (Յորայ ԺԴ. 21). այսպէս ցոյց տալով թէ դժոխքը ինքնաբերականութեան տեղ մը չէ:

Յիսուս երբոր մեռաւ դժոխք զնաց: Այս մասին Մարգարէն գրեց. «Վասնզի իմ անձս դժոխքին մէջը պիտի չթողու:» (Մաղ. ԺԶ. 10) Առաքելը Գործք Առաքելոց Բ. 27ին մէջ այս համարը մէջբերելով ցոյց կուտայ թէ Հին եւ Նոր Կտակարաններուն դրժոխքը նոյնն են— չգոյութեան, մոռացութեան վիճակ մը: Յունարէնի մէջ հատէս բառը Եբրայեցերէնի շէօլ բառին նշանակութիւնը ունի: Աստուածաշունչը վերաքննողներ այս բառերը բնաւ չեն թարգմաններ, հապա եղածին պէս կը թողուն, որով ցոյց կը տրուի թէ արդէ ուսումնականները՝ Աստուածաշունչի դժոխքին տանջարան մը չըլլալը գիտեն:

ՀԱՏԷՍ, ԳԵՆԵՆ, «ԴԺՈՒՔ» ԹԱՐԳՄԱՆՈՒԱԾ

Նոր Կտակարանին մէջ՝ դժոխք բառին կրկին կը հանդիպինք, Յունարէն կէհէճճա բառէն թարգմանուած: Հատէս՝ մահուան այն վիճակը կը ներկայացնէ, ուրկէ Աստուած յարութիւն մը խոստացած է. մինչդեռ կէհէճճա մահուայ վիճակ մը կը ներկայացնէ ուրկէ յարութիւն չկայ: Յիսուս ըսաւ. «Եւ թէ որ քու աչքդ քեզ կը գայթակղեցնէ, հանէ՛ անիկայ. աղէկ է քեզի մէկ աչքով Աստուծոյ թագաւորութիւնը մտնել, քան թէ երկու աչք ունենալ ու կրակին գեհեանը ձգուիլ. ուր որ անոնց որդը չմեռնիր ու կրակը չմարիր:» (Մարկ. Թ. 46, 47) Յաւիտենական տանջանքը ջատագովողներու համար ասիկա սիրելի համար մըն է: Անոնք կը ջանան ժողովուրդին սորվեցնել թէ որդերը մարդկային էակներ կը ներկայացնեն, որոնք բոցերու վրայ շարուանակ եւ յաւիտեան պիտի խարկուին: Վերոյիշեալ համարին խիստ այլաբանօրէն գրուած ըլլալը յայտնի է:

Գիտենք թէ Յիսուս տառապէս ըսել չուզեց թէ աշակերտները իրենց աչքերը պէտք է հանեն եւ ատով ակնկալեն երկինք մտնել: Այստեղ՝ Յիսուս

մուտք ասացուածքով կամ առակով կը խօսէր: «Եւ առանց առակի բան մը չէր խօսեր անոնց»: (Մատթ. ԺԳ. 34) Վերը ըստուածին պէս կէհէննա բառը մահուան վիճակ մը կը ներկայացնէ, որմէ յարուելին չկայ: Հոս՝ Յիսուս զինքը մտիկ ընողներուն էապէս ըսել կ'ուզեր թէ ոեւէ երկրային բան՝ հող չէ թէ որքան սիրելի ըլլայ՝ զիրենք արգելելու չէ Աստուծոյ թագաւորութիւնը մտնել: Մինչեւիտիկ աչքի մը պէս սիրելի ալ ըլլայ, պէտք է հանուի ու նետուի. որովհետեւ աւելի աղէկ է, առանց (աչքով պատկերացուած) այդպիսի բաներու թագաւորութիւնը մտնել, քան թէ զանոնք ունենալ ու կէհէննայի մէջ նետուելով յաւիտեանական սատակումի ենթարկուիլ:

ԱՄԲԱՐՇՏԻՆ ՊԱՏԻԺԸ

Աստուծոյ՝ ամբարիշտներուն տալիք պատիժը սատակում է: Անոնք «պիտի պատժուին յաւիտեանական սատակումով»: (Բ. Թես. Ա. 9) «Աստուանց կանուխ պիտի ջնջեմ երկրին բոլոր ամբարիշտները, որ Տէրջը քաղաքէն բոլոր անօրէնութիւն գործողները կորսնցընեմ»: (Սաղմոս ճԱ. 8) «Խօսքը արհամարհողը պիտի կորսուի»: (Առակ. ԺԳ. 13) «Տէրը բոլոր զինքը սիրողները կը պահէ, սակայն բոլոր ամբարիշտները կը կորսնցընէ»:— Սաղ. ճԽԵ. 20:

ԴԻՏԱՐԱՆԻ 1922 Սեպտ. Թիւր՝ (էջ 288) այս նիւթը մանրամասնօրէն քննելով, հետեւեալ կերպով կը վերջացնէ.

«Այսպէս՝ Աստուածաշունչի մէջ դորձածուած «ըժոխք» բառին հետազօտութիւնը կը վերջացնենք: Գոհութիւն Աստուծոյ՝ մենք չենք զանեք յաւիտեանական շարչարանաց այնպիսի վայր մը, որը դաւանանքներն ու կրօնական երգարանները, եւ շատ մը բեմեր մոլորութեամբ կը քարոզեն: Սակայն տեսանք «ըժոխք» մը, շէօլ մը, հաւտէս մը, որուն դատապարտուած էր մեր մարդկային ամբողջ ցեղը Ադամի մեղքին պատճառաւ, եւ որմէ բոլորն ալ զնուած են մեր Տէր Յիսուսի մահուամբ»:

ՓՐԿԱՆՔ ԵՂ ԱՄԵՆՈՒՆ ՀԱՄԱՐ

«Քանզի մէկ Աստուած մը կայ, ու մէկ միջնորդ մը Աստուծոյ ու մարդոց մէջը՝ Քրիստոս Յիսուս մարդը, որ իր անձը ամենուն տեղը փրկանք տուաւ՝ իր ասեմին վկայութիւն ըլլալու»:— Ա. Տիմ. Բ. 5,6:

ՄԻՋԵԿԵՂԵՑԱԿԱՆ Համաշխարհային Շարժումը կազմող երեսուն յարանուանութեանց ամենուն մէջ ալ, վստահարար շատ մը նուիրուած Քրիստոնէաներ կան: Խիստ զարմանալի թուած ըլլալու է այս Քրիստոնէաներուն թէ՛ վերոյիշեալ յարանուանութեանց բոլոր կղերականներն ալ միաձայն հաւանութեամբ կը մերժեն Աստուծոյ Խօսքին վարդապետութիւնները: Քանի մը ամիսներ առաջ Միջեկեղեցական Համաշխարհային Շարժումին կողմէ հրատարակուած զեկոյցի մը մէջ որոշապէս ըստած էր թէ՛ անոնք համաձայնած են վարդապետութիւնները ձգել ու գործունէութեամբ միանալ. եւ քանի որ իրենց գործունէութիւնը հսկայ դրամագլուխ մը հաւաքելէ կը բաղկանայ, արտօնելի է ենթադրել թէ դրամ եւ անդամներ ձեռք բերելու գործունէութենէ զատ ամէն բան կ'անտեսեն: Եթէ վարդապետութիւնները անտեսեն, արդեօք Աստուծոյ անօթի հօտը ինչո՞վ կ'ակնկալին սնուցանել:

Կը համարձակինք յայտարարելու թէ վերջին տարիներու տեւողութեան հազար քարոզիչէն՝ հատ մը չէ եղած որ փրկագնի փրկիստփայլութիւնը բացատրած ըլլայ իր ժողովուրդին: Համեստօրէն կ'ուզենք ըսել թէ անոնցմէ շատ քիչեր կը հասկնան այս մեծ ճշմարտութիւնը: Պատճառը այդ ըլլայ կամ ոչ, Աստուածաշունչը սորվեցնել կամ Աստուծոյ Խօսքը քարոզել սաանձնող ոեւէ մարդ՝ կարող ըլլա-

լու է այս վարդապետութիւնը իր ժողովուրդին սոր-
վեցնելու: Փրկանքի զոհը վարդապետութիւնն էր
է: Արդարեւ ատիկա՝ մարդոց նկատմամբ՝ Աստու-
ծոյ ունեցած բոլոր կարգադրութեանց առանցքն է:
Անիկա՝ միակ վարդապետութիւնն է որմէ կը ճա-
ռագայթեն միւս բոլոր ճշմարտութիւնները: Անի-
կա՝ ուղղանկիւնն է, որով կը չափուին միւս բոլոր
վարդապետութիւնները, եւ փրկանքի զոհին փիլի-
սոփայութիւնը չհասկցող մէկը, չի կրնար Սբ. Գրոց
միւս մեծ ճշմարտութիւնները որոշ կերպով հասկը-
նալ: Բանաստեղծը դեղեցիկ կերպով ըսած է .

Իմ պարծանքս եւ իմ փառքս
է լոկ խաչն Գրիստոսի .
Խաչն, դարուց աւերներուն վրայ,
Վեր կանգնած, վսեմ, փայլուն:

Փրկանքի զոհին հայթայթումը կը ներկայացնէ
խիստ սքանչելի սէր մը որ երբէք արձանագրուած
է: Այս նիւթը համառօտիւ նկատի առնենք:

ՄԱՐԴ ԸՍՏԵՂԾՈՒԱԾ Է ԿԵԱՆՔ ՎԱՅԵԼԵԼՈՒ

Աստուած ստեղծեց մարդն ու կինը, Ադամն ու
Եւան: Նա՝ զանոնք կազմով կատարեալ չինեց, ու
կատարեալ արարածի մը յատուկ կարողութիւննե-
րով օժտեց, եւ անոնց կատարեալ բնակարան մը, ու
երկրի վրայ իշխելու եւ կեանք, ազատութիւն ու
երջանկութիւն վայելելու զօրութիւն տուաւ: Այս
օրհնութիւնները վայելելու սահման մը չկար մի-
այն թէ պահանջուած էր որ աստուածային օրէնքին
հնազանդ ըլլան: Իշխանութիւն մը ունենալու փա-
ռասիրութիւնը ունեցող Սատանան, տեսնելով թէ
Եհովա այս կատարեալ զոյգը երկիրը բնակչու-
թեամբ լցնելու նպատակաւ սերունդ արտարդելու
զօրութեամբ օժտեց, նա իր սրտին մէջ որոշեց որ
զանոնք իր զօրութեան ներքեւ բերելով իրեն յա-
տուկ իշխանութիւն մը հաստատէ: (Ես. ԺԴ. 12-14)

Նա՝ Եւան օրինազանցութեան դրդելու համար,
նենդութեամբ հետեւեալ խորհուրդը տուող բան մը
թելադրեց. «Աստուած ձեզ տգիտութեան մէջ կը
պահէ. այս պտուղէն ուտելնուդ պէս Աստուծոյ
չափ իմաստուն պիտի ըլլաք: Նա ձեզի ըսած է թէ
պիտի մեռնիք, բայց սուտ է. անչուշտ պիտի չը
մեռնիք:»

Եւայ՝ հակառակորդին մոլորիչ զօրութեանց
տեղի տալով օրէնքը դրժեց: Ադամ՝ պատահածը
դիտելով, ու արդիւնքը գիտնալով՝ իր կատարեալ
կնոջմէ ու անոր ընկերակցութենէն զրկուելու տեղ,
ինքն ալ օրինազանց դոնուեցաւ որ մեռնի: Նա՝
անձնասպան եղաւ: Եհովա իր վճիռը գործադրելու
համար, մարդը իր կատարեալ բնակարանէն՝ Եդե-
մէն վճտեց, ու արդեւ մը դրաւ որ ալ կենաց ծա-
ռէն չուտէ:— Ծննդոց Գ. 17-24:

ԱԴԱՄՈՎ ԱՄԵՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒԵՑԱՆ

Ադամ ու Եւայ անպատրաստ երկիր մը նստուե-
ցան: Անկատար սնունդի պարունակած թունաւոր
տարրերը՝ զոր հարկադրուած էին ուտել՝ անոնց
հիւանդութեան, տառապանքին, ու վերջապէս
մահուան պատճառ եղաւ: Ինը հարիւր երեսուն տա-
րի այդ պատժափորձէն անցան, մինչեւ որ կեանքը
վերջ գտաւ: Այդ շրջանին էր որ զաւակներ ծնան,
որոնք ժառանգութեան օրէնքով անկատար, անար-
դար, ու հետեւարար Եհովայէն մերժուած ու դա-
տապարտուած վիճակի մը մէջ ծնան. քանզի ոեւէ
անկատար մէկը Աստուծոյ առջեւ երես չունի: (Հը-
ռովմայեցոց Ե. 12, Սաղմոս ԾԱ. 5, Հռովմայեց-
ոց Ե. 18) Թերեւս ոմանք պիտի պնդեն թէ Աս-
տուծոյ համար անարդար է թոյլատրել որ Ադամի
զաւակները իրենց հօրը յանցանքին համար տառա-
պին: Սակայն այդպէս չէ: Անկատար ու մեռնող
հայրը անչուշտ չէր կրնար կատարեալ բան մը յա-
աջ բերել: Ուստի Ադամի բոլոր զաւակները ժա-

ոանգարար անկատար են, բոլորն ալ մեղքի տակ ծախուելով մեղքի ծառաներ եղած են:

Աստուած արդարադատ է. եւ ուրիշ կերպ չէր կրնար ըլլալ: Հետեւաբար Իր վճիռը անփոփոխելի է: Սակայն, Նա պատշաճօրէն կրնայ Իր վճիռը դոհացնելու կարողութիւն մ'ընել. եւ այս բանը ըրած է: Նա՛ մարդկութիւնը մահէն փրկելու խոստում մը ընելով ըսած է. «Ձանոնք գերեզմանին ձեռքէն պիտի փրկեմ, դանոնք մահուանէ պիտի ազատեմ. ջու ժանտախտդ ու՞ր է, ո՛վ մահ, ջու աւերումդ ու՞ր է, ո՛վ գերեզման. իմ աչքերէս զղջումը պիտի ծածկուի:»— Ովսեայ ԺԳ. 14:

Եթէ դատարանի մը վճիռով մէկէ մը հազար տալէր պահանջուի, այդ վճիռը հազար տալէրէն պակաս ոեւէ բանով մը կարելի չէ գոհացնել: Մարդը՝ Ադամ մեղանչեց. եւ Եհովայի պատշաճօրէն արձակած դատավճիռը կատարեալ մարդուն մահը կը պահանջէր: Կատարեալ մարդու մը մահէն դատ ուրիշ ոչինչ կրնար գոհացնել այդ դատավճիռը: Եթէ Ա՛ իր հազար տալէր տուգանքը վճարելու անկարողութեան համար բանտին մէջն է, եւ Բ՛ անոր ազատագրման համար, իր ստացուածքը ծախելով դրամի կը վերածէ որպէսզի վճարուելիք հազար տալէրը դոյնանայ, ու զանիկա բանտարկեալ Ա՛ին տեղը դատարանին կը վճարէ, Ա՛ը պիտի արձակուի եւ Բ՛ը իր փրկիչը կամ ազատագրիչը կ'ըլլայ: Փրկել՝ տառապէս հրապարակէն կամ վաճառանոցէն զննել ըսել է: Այս տրամաբանութեամբ կրնանք տեսնել թէ՛ կամաւորապէս մահուան մատնուող մարդկային կատարեալ կեանքէ մը իրատ, ուրիշ ոչինչ կրնար Ադամը փրկել:

Բոլոր մարդկութիւնը Ադամի սերունդ ըլլալուն համար անկատար էին. հետեւաբար անոնցմէ ոեւէ մէկը Ադամը փրկելու կարողութիւն չունէր: Սաղմոսներգուն այսպէս ըլլալը կ'ըսէ. «Մէկը բնաւ չի

կրնար փրկել իր եղբայրը, ոչ ալ անոր փրկանքը Աստուծոյ հատուցանել:» (Սաղ. ԽԹ. 7) Ահաւասիկ ուրեմն, կենաց կարճ շրջան մը եւ շատ քիչ հաճոյք ունեցող ցեղ մը որ ստոյգ մահուան կը ղխմէ: Ահաւասիկ ամբողջ ցեղ մը որ լայն ճամբայէն դէպի կորուստ կը յառաջանայ:

ԱՍՏՈՒԾՈՅ ՍԵՐԸ ՅԱՅՏՆՈՒԱԾ

Աստուած իր ծրագրին մէջ միջոցներ հայթայթած է՝ որով մարդուն այս կործանումի ընթացքը կեցնելով զանիկա կատարելութեան պիտի հասցընէ: «Ինչու որ Աստուած անանկ սիրեց աշխարհը մինչեւ որ իր միածին Որդին տուաւ, որ ամէն ո՛վ որ անոր հաւատայ՝ չկորսուի, հապա յաւիտենական կեանք ունենայ: Վասնզի Աստուած իր Որդին չըրկեց աշխարհ որ աշխարհը դատէ, հապա որ աշխարհս անով փրկուի:»— Յովհաննու Գ. 16,17:

ՄՍՐԿԿՈՒԹԵԱՆ ՓՐԿԱԳԻՆԸ ԳՐԵՍԵԿԻՆ 46ԴԷ Էջին վրայ կը կարդանք.

«Աստուածաշունչը կը բացատրէ թէ կատարեալ մարդ մըն էր որ մեղանչեց: Ուրեմն ով որ ալ ըլլար անոր փրկիչը պարտ էր նաեւ կատարեալ մարդ մը ըլլալ— համապատասխանորդ, համարթիչ դին մը: Հոգ չէ թէ հրեշտակը որքան վսեմ ըլլար, հոգ չէ թէ Լօկօսը որքան փառաւոր ըլլար, էութեան աւելի բարձր մակարդակի մը վրայ դանուող ոեւէ մէկը չէր կրնար համապատասխանող դինը ըլլալ: Եւ ոչ ալ մարդկայինէն աւելի վար մակարդակի վրայ դանուող մը կրնար բաւարար ըլլալ: Աշխարհի մէջ դանուող ամենաբնութիւց ցուլը չէր կրնար Իրական մեղաց-պատարազ, զո՞ս մը ըլլալ կամ իրապէս մեղքը վերցնել: Կատարեալ մարդկութեանէ աւելի բարձր կամ աւելի ստորին դասու արարած մը չի կրնար մեղաւորին բաւութիւն ընել: Կատարեալ մարդ մը մեղանչած էր, ուստի մի միայն կատարեալ մարդ մը կրնար փրկել մեղաւորը:»— Սաղմոս Խ. 6-8, Երբայցուց Ժ. 1-10:

ԱԳԱՄԻ ԿՈՐՍՆՑՈՒՑԱԾ ԿԵԱՆՔԻՆ

ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆԸ

Յիսուս՝ Աստուծոյ ստեղծագործութեան սկիզբըն էր: (Յովհաննու Ա.2) Եհովա՝ Լօկօսին (Յիսուսին) կեանքը հոգեւոր մակարդակէն դէպի մարդկա-

յին մակարդը փոխադրեց: Նա՛ Նհովայի աներե-
ւոյթ զօրութեամբը յղացուած էր: (Մատթ. Ա. 20)
Նա՛ մարդկային մակարդակին վրայ սուրբ, անմեղ,
անսրատ եւ մեղաւորներէն դատուած ծնաւ: (Եբր. Է. 26) Յիսուս՝ կրկրի վրայ եղած ատեն հրեշտակ-
ային դասին չէր պատկանէր, հապա՛ հրեշտակնե-
րէն քիչ մը վար եղած էր: (Եբր. Բ. 7, 9) Նա՛ մար-
մին եղաւ ու մարդոց մէջ բնակեցաւ: (Յովհ. Ա. 14)
Նա՛ մարմին եւ արիւն էր: (Եբր. Բ. 14) Յիսուս
ինչու՞ հրեշտակներէն վար եղաւ. ինչու՞ մարդ ե-
ղաւ: Սբ. Պօղոս կը պատասխանէ. «Յիսուսը փառ-
քով ու պատուով պատկուած կը տեսնենք՝ որ հրեշ-
տակներէն քիչ մը վար եղած էր մահուան շարժա-
րանքին համար, որ Աստուծոյ շնորհքովը ամենուն
համար մահ ճաշակէ:» (Եբր. Բ. 9) Նա չափահաս
եղաւ. ու երբոր երեսուն տարեկան էր, Նա իբրեւ
մարդ՝ Փիղիբապէս, մտաւորապէս ու բարոյապէս
կատարեալ էր. եւ քահանայական պաշտօնավարու-
թեան համար պահանջուած այդ տարիքին մէջ, Նա
ամէն կերպով՝ Եդեմական փառքով ու գեղեցկու-
թեամբ շրջապատուած Ադամին՝ կատարեալ մար-
դուն, համապատասխանն էր:

Յիսուս ինչու՞ այսպէս երկիր եկաւ: Ինքը կը
պատասխանէ. «Որդին մարդոյ չեկաւ սպասաւորու-
թիւն ընդունելու, հապա սպասաւորութիւն ընելու,
եւ իր կեանքը շատերուն համար փրկանք տալու:»
(Մատթ. Ի. 28) Դարձեալ, «Ես եկայ որ կեանք ու-
նենան, եւ ալ աւելի ունենան:» (Յովհաննու Ժ. 10)
Յիսուս բունիսկ մարդկային ցեղին համար կենաց
ճամբայ մը հայթայթելու նպատակով եկած էր:
Նա՛ դարձեալ ըսաւ. «Ես իմ կեանքս կը դնեմ որ
նորէն առնեմ անիկայ:»— Յովհաննու Ժ. 17:

ԱՍՏՈՒԾՈՅ ԾՐԱԳԻՐԸ՝ 229րդ էջին վրայ կ'ըսէ.
Եւ կամ, մի՞թէ Նա (Յիսուս) մեր մեղաց համար յաւի-
տանական շարժարանաց մէջ է. իսկ եթէ ոչ, եւ եթէ Նա մեր

մեղաց համար մեռաւ՝ մեր մեղաց պատիժն ալ մահ ըլլալու
է եւ ոչ թէ կեանք, ոեւէ նշանակութեամբ կամ վիճակի մէջ:»

Ադամ՝ կատարեալ մարդը մեղանշած էր. ու Ն-
հովա անոր կեանքը պահանջող դատավճիռը երկին-
քի մէջ արձակեց: Ադամին՝ եւ անուղղակիօրէն,
անոր սերունդին դէմ եղած դատավճիռը գոհացնե-
լու համար պահանջուած մարդկային կատարեալ
կեանքի մը համապատասխան գինն ալ երկնից մէջ
ներկայացուելու էր: Մէկը չէր կրնար երկինք ել-
լել: Հետեւաբար, Յիսուս՝ կատարեալ մարդը պէտք
էր մեռնէր, մեռելներէն յարութիւն առնէր ու
բարձրըրը ելլելով՝ իր մարդկային կատարեալ
կեանքին արժէքը Աստուածային Արդարութեան
կեանքս կը դնեմ որ նորէն առնեմ անիկայ:» այս-
ինքն՝ զանիկա Աստուծոյ նպատակին համաձայն
գործածելու համար պիտի առնէր: Յիսուս՝ երե-
սուն տարեկան հասակին մէջ, Ինքըինքը՝ բոլորո-
վին իր Հօրը կամքը կատարելու նուիրեց: Աստու-
ծոյ կամքն էր որ նա՛ իր կեանքը գոհէ: (Յովհ. Ժ.
17-19) Ատկէ երեք ու կէս տարի վերջ՝ նա խաչին
վրայ մեռաւ: Երեք օր ետքը մեռելներէն յարութիւն
առաւ: Ատկէ քառասուն օր վերջն ալ երկինք համ-
բարձաւ:

ՄԱՐԴՈՒՆ՝ ԿԵԱՆՔ ԵՐԱՇԵՍԻՈՐՈՒԱԾ Է
ԵՐԿՐԻՍ ՎՐԱՅ

Ադամ՝ օրէնքը դրժելուն համար իր մարդկա-
յին կեանքի իրաւունքը կորսնցուց: Յիսուս՝ կա-
տարեալ մարդը, իր մարդկային կեանքը կամաւո-
րապէս գոհեց, բայց այդ կենաց օրինաւոր իրա-
ւունքը իրմէ չառնուեցաւ: Ուստի, երբոր Աստուած
զայն մահէն յարոյց իբրեւ աստուածային արարած
մը, Յիսուս դեռ մարդկային կատարեալ կեանքի ի-
րաւունքը ունէր, որը արժէք կամ գին կը կոչենք:

Ուրիշ խօսքով, ինչպէս Բ իր եղբայրը՝ Աը փրկելու համար իր ստացուածքը դրամի վերածեց, նոյնպէս ալ Յիսուս՝ Իր մարդկութիւնը երկինքի Աստուածային Արդարութեան ներկայացնելու համար պէտք եղած արժէքին վերածեց: Ուստի, երբոր մեռելնեւրէն յարութիւն առնելով երկինք համբարձաւ, Նա՝ Աղամին կորսնցուցածին արժէքը կամ համահաւասար դինը ունէր, եւ ասիկա Եհովային ներկայացուելով՝ Աղամը մահուայ դատաւճիռէն պիտի ազատէր. ու երբոր այս տեղի ունենայ, այն ատեն Աստուծոյ ծրագիրն է որ բոլոր մեռելները յարուցանելով՝ կենաց պատեհութիւն մը տայ անոնց:

Բայց Յիսուսի մահէն ու յարութենէն իվեր հազար ութը հարիւր տարիներ անցած են, եւ Աղամ դեռ մեռած է, եւ իր սերունդն ալ մեռած ու մեռնելու փիճակին մէջն է: Արդեօք Տէրոջը կարգադրութեան մէջ թերութիւն մը կա՞ր: Հետեւցնելու չե՞նք որ, եթէ այս փրկանքը կամ փրկագիրնը Աստուածային Արդարութեան վճարուած ըլլար, Աղամ եւ իր սերունդը անմիջապէս կենաց իրաւունք պիտի ունենային: Այս խորհելակերպը շիտակ կը թուի ըլլալ: Յիսուս՝ երկինք համբարնալուն պէս իր զոհաբերած մարդկային կեանքին արժէքը կրնար Աստուածային Արդարութեան ներկայացնել, որը՝ ըստ օրինի, ցեղին վրայ եղած անկարողութիւնը պիտի վերցնէր. եւ վերահաստատութեան գործը, այսինքն՝ ցեղը մարմնի, մտքի եւ կեանքի կատարեալ վիճակին բերելու գործը, սկսած պիտի ըլլար: Նա ինչու՞ չըրաւ: Այս հարցումին պատշաճ պատասխանը դարձեալ Եհովայի եւ Տէր Յիսուսի սէրը կը յայտնէ. քանզի ուրիշ հրաշալի բաներ հայթայթած են՝ որոնց մարդիկ ալ հրաւիրուած են մասնակցելու, այսինքն՝ Եկեղեցիին պատրաստութիւնը, եւ կատարելագործուելէն վերջը անոր ընկիւր գործը:

ՄԱՀՈՒԱՆ ԱՐԱՏՆԵՐԸ ՊԻՏԻ ՄԱՔՐՈՒԻՆ

Մեծ փրկագիրնը, Եկեղեցիին՝ Բրիստոսի մարմնոյն փրկութեան ու ազատագրութեան երաշխիքն է (Կող. Ա. 18), որուն պիտի յաջորդէ բոլոր մարդկութեան կենաց լման ու կատարեալ փորձարկութիւնը, եւ երաշխիք մըն է թէ մարդիկ մէկ փորձարկութիւն մը պիտի ունենան: (Գործք. Ժ. 31) Այդ փորձարկութեան տակ՝ արդարութեան հնազանդողները երկրի վրայ յաւիտեան պիտի ապրին: Հետեւաբար ժամանակ մը պէտք է դայ, երբ ճշմարտօրէն կրնայ ըսուել թէ «ներկայիս ապրող մարդկութենէն միլիոնաւորներ ընաւ պիտի չմեռնին:» Այդ ժամանակը եկած է:

ԱՍՏՈՒԾՈՅ ՔՆԱՐԸ՝ իր հինդերորդ լարին մէջ այս նիւթը պարզելէն վերջ, 146րդ -էջին վրայ կ'ըսէ. «Աստուծոյ Խօսքին ներշնչեալ գրողը մեզի կ'ըսէ՝ թէ Աստուծոյ կամքն էր որ ամէն մարդ փրկագնի շնորհիւ մահուանէ ազատուելով՝ ճշմարտութեան ճշգրիտ գիտութեան մը բերուի, որպէսզի անոնք կարենան ընդունիլ փրկանքի օգուտները ու ապրիլ: Արդեալ ժամանակին՝ այս մեծ ճշմարտութեանց գիտութիւնը Աղամի սերունդին իւրաքանչիւր անգամին պիտի տրուի:»



Ա Շ Խ Ա Ր Հ Ի Տ Ա Գ Ն Ա Պ Ն
ՈՒ ԱՊՇՈՒԹԻԻՆԸ— ԻՆՁՈՒ՞

ԵՐԿՐԻ բոլոր աղգերը շփոթած են: Դիւանագէտներն ու քաղաքագէտները խիստ ապշուեցան մէջ են: Բանւորները անհանդարտ են: Բանւորի եւ դրամատէրի միջեւ շարունակ դժուարութիւններ կ'ելլան: Շահադէտները կը շարունակեն ժողովուրդը խաբել: Պուլչիվիկութիւնը ահռելի հրէշի մը պէս երեւան դալով աղգերէն ոմանք կործանած եւ ուրիշներուն ալ դռները կը դարնէ: Երկրի բնակիչներուն ունեցած բոլոր աղէտները միջոցի պակասութեան պատճառաւ հոս չենք կրնար յիշել: Այս նեղութեանց իրական պատճառը եւ գոհացուցիչ դարմանը շատ քիչեր կ'ըմբռնեն:

Աստուածաշունչը որոշ պատասխան մը տալով՝ այս վիճակներուն գոյութեան պատճառը կը ցուցընէ: Աշխարհի վերջաւորութեան ատեն երկրի վիճակներուն ի՛նչ ըլլալու մասին եղած հարցումին իբր պատասխան, Յիսուս ըսաւ. «Երկրի վրայ աղգերը ապշուեցած պիտի տագնապին, եւ ծովը ու ալիքները պիտի գոռան. մարդոց սրտերը պիտի նուաղին իրենց վախէն՝ եւ աշխարհի վրայ դալու բաներուն սպասելէն:» (Ղուկ. ԻԱ. 25, 26) Ներկայիս Տէրոջը այս մարգարէական խօսքին կատարուելը ամէն մարդ կը տեսնէ: Ամէն տեղ տագնապ ու ապշուեցում կայ, որ հետզհետէ կ'աւելնայ: Բուն պատճառը ի՞նչ է:

ԱԻՆԵԼՑՈՂ ԱՊՇՈՒԹԻԻՆԸ ՉՀԱՍՎՑՈՒԱԾ
ՄԱՐԳԱՐԷՆՈՒԹԻԻՆԵՆԵՐԸ ԿԸ ԼՈՒՍԱՐԱՆԷ

Աստուածային ծրագրէն տեղեկութիւն չունեցող մը, չի կրնար այս հարցումին յարմար պատասխանը տալ: Ուրիշ ոեւէ ժամանակ մարդուն համար

Աստուծոյ նպատակները գիտնալ այնչափ կարեւոր չէր, որչափ որ է ներկայիս: Այս ծրագիրը Աստուածաշունչին մէջ պարզուած է, ներկայիս հասկցուելու յարմար ատենն է: Վերջին ժամանակին հասած ենք, երբ՝ ինչպէս Տէրը ըսաւ. «Իմաստունները պիտի հասկնան:» (Դան. ԺԲ. 10) Այս համարին ըսելու զամ «Իմաստունները» անոնք են որ անկեղծօրէն ու ժրջանութեամբ Աստուծոյ Պօքին ճշմարտութիւնը կը փնտռեն. եւ անվախօրէն մարդոց ուսուցումները ձգելով, Տէրոջը եւ միայն Անոր ուսուցումներուն կը յարին:

Հարցումին պատասխանը համառօտ կերպով հետեւեալն է. Աստուած առաջին մարդը կատարեալ ստեղծեց, ու Եղեմի մէջ անոր կատարեալ բնակարան մը տուաւ: Մարդը Աստուծոյ օրէնքը դրժեց, թէեւ աղոթարարուած էր որ ատոր արդիւնքը իր կործանումն ու մահը պիտի նշանակէր: Ազամ՝ կատարեալ մարդը՝ մահուան դատապարտուած ու Եղեմէն վրժուած ըլլալով, սկսաւ մեռնիլ, եւ այդ մահը ինը հարիւր երեսուն տարի տեւեց, որու տեւողութեան իր զաւակները ծնան: Անոնք երկրի վրայ անկատար ծնան, որովհետեւ իրենց հայրը մահուան դատապարտութեան տակ էր: Մարգարէին խօսքին նշանակութիւնը աս է. «Ահա ես անօրէնութիւնով ծնայ, ու իմ մայրս մեղքով յղացաւ զիս:» (Սաղմաս ԾԱ. 5) այս պատճառաւ ամէնն ալ մեղաւոր ծնած էին: (Հոովմ. Ե. 12) Եհովա՝ խոստացաւ մարդը մահէն փրկելով իր սկզբնական վիճակին վերահաստատել, պայմանաւ որ Աստուծոյ օրէնքին հնազանդի: Այս ծրագրին գործադրութիւնը երկար ժամանակի կը կարօտէր: Ժամանակի ընթացքին՝ Աստուած իր սիրելի Որդին աշխարհ զորակեց, մարդուն փրկագինը հայթայթելու եւ ատով զանիկա փրկելու համար: Յիսուս եկաւ որ մարգրիկ կեանք ունենան եւ ալ աւելի ունենան: (Յովհաննու

Ժ. 10, Մատթ. Ի. 28) Նա՛ խաչին վրայ մեռաւ ու մեռելներէն յարութիւն առաւ. եւ Իր մահն ու յարութիւնը յարմար առնենին՝ բոլոր մարդոց Աստուծոյ Հետ հաշտուելու համարայ մը բացաւ:— Երբայ յեցւոց Բ. 9, Ա. Կորնթացւոց ԺԵ. 12-22:

ԱՆՅԵԱԼ 1900 ՏԱՐԻՆԵՐՈՒ ԳՈՐԾԸ

Անցեալ հազար ինը հարիւր տարիներու տեւողութեան մեր Տէրը իր հարսը՝ եկեղեցին պատրաստելու ետեւէ եղած է: Երբ երկինք զնաց, խոստացաւ եկեղեցին առնելու համար վերադառնալ (Յովհաննու ԺԴ. 1-4), եւ ըսաւ թէ Իր գալստեամբը պիտի գայ նաեւ աշխարհի վերջը, հին կարգ ու սարքին կործանումը, իր թաղաւորութեան հաստատուելը եւ մարդկութեան օրհնուելը:

Այս պատրաստութեան շրջանին Սատանան՝ այս աշխարհի աստուածը ըլլալով մարդկութեան մտքերուն ու սրտերուն մէջ իշխած ու երկրի վրայ չարիքի եւ բռնակալութեան պատճառ եղած է: Աստուծոյ նպատակն է Սատանան կապել որ ա՛լ ազգերը չխաբէ: (Յայտնութեան Ի. 1-4) Սատանան՝ տեսնելով որ իր կայսրութիւնը իրմէ առնուելու վրայ է, աշխարհի մէջ մեծ նեղութիւն յառաջ կը բերէ, եւ ժողովուրդը Աստուծոյ բուն նպատակներուն հանդէպ կուրացնելու համար, զանոնք պատերազմի, կռիւի, ատելութեան, սպաննութեան, եւ շահախնդրութեան կը դրդէ: Տէրը՝ ասիկա նախագուշակելով ըսաւ թէ Ժամանակ պիտի գար երբ ազգերը ապշութեամբ պիտի տազնապէին, եւ մարդիկ ու կազմակերպութիւններ, հին կարգ ու սարքը նորոգելու պարապ ջանքեր պիտի ընէին:

ՄԱՐԿԱՅԻՆ ԲՈԼՈՐ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԱՆՅԱՋՈՂՈՒԹԵԱՆ ՄԱՏՆՈՒԱԾ

Բայց ներկայ կարգ ու սարքը բարեփոխելու համար մարդոց բոլոր ջանքերը ապարդիւն պիտի ելլեն: Մարդկութեան ազատութիւնը միայն ներկայիս հաստատուող Մեսիական թա-

գաւորութեան կախում ունի: Այն ատեն Տէրը արդարութեամբ պիտի տրիք: Մարդարէն այս ժամանակին համար խօսելով կ'ըսէ. «Աստուած բոլոր ազգերը պիտի շարժէ, ու (այն ատեն) բոլոր արդաց ցանկալի բաները պիտի դան»: (Անդիայ Բ. 7) Ազգերուն ցանկալի բանն է խաղաղութիւն, բարգաւաճութիւն, կեանք, ազատութիւն ու երջանկութիւն: Ասիկա միայն Մեսիական թաղաւորութեան միջոցաւ կրնայ գալ. եւ ներկայ տաղնայն ու ապշութիւնը դաւիթ օրհնութիւններուն նախակարաս պետն է միայն: Սը. Գրոց ապացոյցները վճռական են թէ՛ մենք հին կարգ ու սարքին վերջին օրերուն մէջն ենք, եւ թէ՛ անիկա արագօրէն կ'անհետանայ: Դանիէլ մարդարէն այդ ժամանակին ակնարկելով ըսաւ. «Ու ան թաղաւորութիւն մը պիտի հանէ, որ երկինք Աստուածը մէկ թաղաւորութիւն մը պիտի հանէ, որ անիկայ յախտեան պիտի շարի, եւ սա թաղաւորութիւնը ուրիշ ժողովուրդի պիտի շփոթուի. անիկայ այս բոլոր թաղաւորութիւնները պիտի փշրէ ու պիտի հատցնէ, ու ինքը յաւիտեան պիտի մնայ»:— Դանիէլի Բ. 44:

Ոմանց համար շփոթեցուցիչ, սակայն այլարանական լեզուով խոր նշանակութիւն մը պարունակող համարներու բացատրութեան համար կարելի է, ԱՍՏՈՒԾՈՅ ԾՐԱԳՐԻՆ Եւ ԱՍՏՈՒԾՈՅ ՔՆԱՐԻՆ Ետեւը գրուած ցանկերուն նայիլ, ուր ցոյց տրուած էջերուն մէջ՝ բոլոր համարները յուսարանուած են: Դանիէլի այս մարդարէութիւնը ԱՍՏՈՒԾՈՅ ԾՐԱԳՐԻՆ 371-393 էջերուն մէջ լիովին բացատրուած է. մինչեւիսկ ցոյց տրուած է այն ազգերը՝ որոնք Մարդարէին նկարագրած մաջուր ուսկիէ գլուխով, արծաթէ կուրծքով ու բազուկներով, սղիւնէ փորով ու զիստերով, երկաթէ սրունքներով եւ մասամբ կաւէ ոտքերով ներկայացուած են:

ԲՈԼՈՐ ԱԶԳԱՅ ՅԱՆԿԱԼԻ ԲԱՆԵՐԸ

Ուտի Տէրը կը խոստանայ թէ վերջին օրերը՝ որ հին դրութեան վախճանը կը նշանակէ, արդարութեան թաղաւորութիւնը պիտի հաստատուի. «Եւ շատ ազգեր պիտի երթան ուրան, եկէ՛ք, Եւնոյային լեռ՝ Յակոբին Աստուծոյն տունը ելլենք, որ մեզի իր ճամբաները սորվեցնէ, ու անոր շահիղենք, որ մէջը քայլենք. ինչու որ օրէնքը Սիօնէն ու Տէրջը Խօսքը բուն մէջը քայլենք. եւ անոր շատ ժողովուրդներու Երուսաղէմէն պիտի ելլէ. եւ անիկայ շատ ժողովուրդներու մէջ դատաստան պիտի ընէ, ու զօրաւոր ազգեր մինչեւ հեռաւոր տեղուանք պիտի յանդիմանէ. ու անոնք իրենց սուրբերը խափեր՝ եւ իրենց նիղակները յօտոցներ պիտի շինեն. աղդ աղդի վրայ սուր պիտի շփոթեն, եւ ալ պատերազմ պիտի շարժվեն. հապա՛ւ ամէն մարդ իր որթին տակը ու իր թղենիին տակը պիտի նստի, ու վախցնող պիտի չըլլայ. ինչու որ զօրաց Տէրջը բերանը խօսեցաւ»:— Միքիայ Դ. 2-4:

— Օրուայ պատգամը —

«ՆԵՐԿԱՑԻՍ ԱՊՐՈՂ ՄԱՐԴԿՈՒԹԵՆԷՆ ՄԻԼԻՌԱՒՈՐՆԵՐ ԲՆԱԻ ՊԻՏԻ ՉՄԵՌՆԷՆ»

Այս չմեռնող միլիոններուն մէջ՝ հազարաւոր ալ Հայեր պիտի գտնուին:



Այս դրօշիւը՝ պատմական եւ Սրբոց շատ մը սպասոյցներով կը բացատրէ Համաշխարհային Պատերազմը եւ անոր յաջորդող սովերը, մահտարածամները, յեղափոխութիւնները, անխնայութիւնները, Ոգեհարցութեան ծաւալումը, Հրեաներու Պարեստին դառնալը, հին կարգ ու սարքին վերջացած՝ եւ Մեսիայի թագաւորութեան մօտալուս ըլլալը: Թարգմանուած է 31 ուրիշ լեզուներով: 128 էջ, Բղթակազմ. գին 25 սէնթ:

ՀԱՉԱՐԱՄԵՍԻ ԱՐՇԱՆՅԱՆ ԿԱՄ ԱՍՏՈՒԾՈՅ ԾՐԱԳԻՐԸ 522 էջերէ բաղկացեալ լաթակազմ, եւ ոսկետառերով քանդակուած դեղեցիկ հատոր մըն է: Իր տեսակին մէջ միակ Հայերէն գիրքն է որ լիովին կը բացատրէ թէ Աստուած ինչու՞ թողարած է չարիքը, եւ ի՞նչպէս մօտ ատենէն աշխարհի տաղնապը պիտի վերցնէ: Բաղմայարջար Հայորդիին ճշմարիտ բարեկամը: Գինը 60 սէնթ է:

ԲԱՏԵՐԱՆԿԱՐԳ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹԵԱՆ ՊԱՏԿԵՐԱՏՐԱՄԻ



Չորս արարուածներով Տրամա մը որ ամբողջ երեք տարի՝ 1914-1917 բոլորովին ձրիօրէն շատ մը լեզուներով ներկայացուցաւ աշխարհի ամէն կողմերը, շարժական ու անշարժ պատկերներով եւ խօսուած մեքենաներով (ֆօնօկրաֆ) արտասանուող իմաստալից քարոզներով:

Այս մեծ ձեռնարկին համար թէեւ \$300,000 տալէքէն աւելի ծախսուած է, սակայն հազարաւորներու սրտի եւ մտքի մեծ միտքարութեան եւ բաջակութեան պատճառ եղած է, ու դեռ կ'ըլլայ:


Այս աշխարհահռչակ եւ 370 պատկերներով զարդարուած հատորին գինն է.— 85 սենթ լաթակազմ, եւ 35 սենթ քղթակազմ:

Բոլոր ապսպրանքները դրկուելու եւ ԴԻՏԱՐԱՆԻ հասցէին՝

THE TIDARAN

18 Concord St., BROOKLYN, N. Y., U. S. A.

ԱԶՍԱՆՈՒՐՁ ՀԱՅՐԵՆԱԿԻՑ, ԴՈՒՆ ԱՆ ԿՍՏԱՆԱՊՍ



ԴԻՏԱՐԱՆԸ եւ Գրիստոսի Անրկայուքեան Մուսնտիկը.— 16 էջնոց կիրամտեայ պաշտօնաթերթ մը՝ որ կը պարունակէ աշխարհի կատարելեան շուրջ ճշգրիտ տեսութիւններ, կատարուած մարդարէթութեանց բացատրութիւններ, եւ հողերու ու բարոյական ընտիր յօդուածներ: Տարեկան բաժնեգիրն է միայն մէկ տալէք:

Ա Ս Տ Ո Ւ Ծ Ո Յ Ք Ն Ա Ր Ը



384 էջնոց, լաթակազմ ու պատկերազարդ դեղեցիկ գիրք մը՝ ուր Սրբոց տասը հիմնական ուսուցումները տասը լաթերով քնարի մը պէս հետեւեայ կարգով բացատրուած են: ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ, ԱՐԿԱՐՈՒԹԻՒՆԸ ՅԱՅՏՆՈՒԱԾ, ԱՐԿԱԶԱՄԱԿԱՆ ՆՈՍՏՈՒՄ, ՅԻՍՏՈՒՄԻ ԾՆՈՒՆԴԸ, ՓՐԿԱՆԲ, ՅԱՐՈՒԹԻՒՆ, ԽՈՐՀՈՒՐԴԸ ՔՕՂԱԶԵՐԾՈՒԱԾ, ՄԵՐ ՏԵՐՈՋ ՎԵՐԱԴԱՐՁԸ, ԵԿԵՂԵՑԻՒՆ ՓԱՌԱՒՈՐՈՒՄԸ, ԵՒ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆ: Սրբոց վերաբերեայ գրեթէ ամէն հարցում պատասխանուած է անոր մէջ: Մէկ ժամ անկէ կարգացողը շատ աւելի բան կը սորվի քան թէ տարի մը Աստուածաբանական ձեմարան յաճախողը: Գին 50 սէնթ:

ԳԵՐԱԳՈՅՆ ԱՍՏՈՒԱԾ ՄԸ ԿԱՐՑ.— 32 էջ, գին 5 սէնթ:
ՏԱՌԱՊՈՂ ՄԱՐԴԿՈՒԹԵԱՆ ՅՈՅՄԸ.— 48 էջ, գին 10 սէնթ:
ՀՈՐԻՆ ԿԸ ՄԵՌՆԻ՞.— 48 էջ, գին 10 սէնթ:
ՈՊԵՀԱՐՑՈՒԹԻՒՆԸ ՍԱՏԱՆԱՅԱԿԱՆ ԱՐՈՒԵՍ ՄԸ Է.— 64 էջ, գին 10 սէնթ:
ՄԱՐԴԿՈՒԹԵԱՆ ՓՐԿԱԳԻՆԸ.— 64 էջ, գին 10 սէնթ:
ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ԶԱՀԱԿԻՐԸ.— 48 էջ, գին 10 սէնթ:

Բոլոր ապսպրանքները դրկուելու եւ ԴԻՏԱՐԱՆԻ հասցէին՝

THE TIDARAN

18 Concord St., BROOKLYN, N. Y., U. S. A.




Ի՞նչ է այս Միութիւնը.— 1884էն իվեր հաստատուած՝ ոչ-յարանուանական, եւ սակայն բոլոր ազգաց ու յարանուանութեանց Սր. Գիրբ Ուսանողները ներկայացնող Միութիւն մըն է:

Ի՞նչ է իր գործը.— Այս Միութեան գործը աշխարհածուալ է, որ յառաջ կը տարուի Սր. Գրբի սպաղարութեամբ. Սր. Գրոց մեկնութեան գրքերով, թերթերով, եւ հրատարակային բանաստութիւններով:

Ի՞նչ է նպատակը.— Ինչպէս վերեւ դրուած խորհրդանշանը կը ներկայացնէ, այս Միութեան նպատակն է Յիսուսի՝ «Քաղաղութեան Իշխան»ին անունով երկրի վրայ խաղաղութիւն, սէր եւ խնդութիւն հաստատել. ազատել մարդկութիւնը խաւար դարերէ ներկայ սերունդին հասած դաւանանքներու, աւանդութիւններու եւ նախապաշարուածներու կապանքներէն, յուսաւորելով բոլոր ազգերը Սր. Գրոց մշտնջիւղ ուսուցումներովը:

Ի՞նչպէս կը հայրայրուի գրամը.— Միութեանս գործունէութիւնը իր սկզբնաւորութենէն իվեր է որ կամաւոր մուիրատուութենէ՛ գոյացած զբաժանուած յառաջ կը տարուի: Բանի որ Միութեանս շահասիրական կազմակերպութիւն մը չէ, իրեն զրկուած գրամը ոչ թանկարժէք չէնքեր կատուցանելու կը ծախսէ եւ ոչ ալ իր անմուտք գործակիցներուն պաշտօնական թոշակ կամ անարժէք կը վճարէ, հակա՛ իր զբաժանուած մի մասնակցութեան ընդհանուր մարդկութեան հոգեւոր յանձնարարութեան մար կը գործածէ ամէն լեզուներով:





ճճՃ

« Ազգային գրադարան



NL0029133

